

ԳԵՐՐԳ ՄԵՍՐՈՊ

ՄՐՏԱԲԱՅՑ ԻՌՈՒՔԵՐ
ՀԱՅ ՃՈՂՈՎՈՒՐԴԻՆ

ՃԵՄԱՐԱԿԻ ԻՆՆԱՄԵԱՅ ԿԵԱՆՔԸ

Ս Ո Ֆ Ի Ա
Տպագր. Պ. Պալրզնեան
1932

ԳԵՐՐԳ ՄԵՍՐՈՊ

ՄՐՏԱԲԱՑ ԻՌՈՒՔԵՐ

ՀԱՅ ՃՈՂՈՎՈՒՐԴԻՆ

ՃԵՄԱՐԱՆԻ ԻՆԻԱՄԵԱՅ ԿԵԱՆՔԸ

Ս Ո Յ Ի Ա

Տպագր. Պ. Պալըզնեան

1932

ԱՐՏԱԲԱՑ ԽՈՍՔԵՐ

ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՐԴ,

Քեզ կ'ուղղեմ խօսքս, աւելի ճիշտ, սրտէ սիրտ
կ'ուղղեմ խօսակցիլ Քեզ հետ, լսէ՛ քու մէկ զաւկիդ ան-
կեղծ արտայայտութիւնը:

Տասնեւերթը տարի է կ'ապրիմ նոր շրջան մը. 1915ի հայ մտաւորականներու ջարդին հրաշքով միայն ազատուած, Վարուժանի, Զէօկիւրեանի, Շանրիկեանի, Զաքարեանի, Մարգղետի և ուրիշներու հետ՝ թուրք ոստիկանական ցանկերուն մէջ անցած, տարագրութենէն ամիսներ առաջ փնտուած, բախտին մէկ խաղովը իրեւ Գէորգ Մեսրսպ աներոջս ձերբակալութեամբ ու դէպի Այաշ աքսորումով ես ինքս փրկուած, վաղանցուկ ձերբակալութիւններէ եաք լուրջ միջնորդութիւններու շնորհիւ ազատ թողուած, թուրք գեհնենէն դուրս եկեր եմ ու կ'ապրիմ ցարդ: Այն օրէն՝ Գրամբ Սրբածի բանտէն ազատ թողուած օրերէ՝ ուխտեր եմ միմիայն Քեզ համար պարիլ, նուիրել Քեզ իմ նոր կեանքի օրերը: Իրեւ ընտանիքի հայր, իրեւ ամուսին, իրեւ անհատ իմ պարագերը նկատեր եմ երկրորդական, աւտդ պարագս նկատելով Քե՞զ ԾԱԾԱՅԵԼ:

Զեմ պիտեր ո՞րքան կըցեր եմ հաւատաբիմ մնալ իմ

ուխաին, ո՞րքան կրցեր եմ իսկական ծառայութիւն մը
բերել Քեզ, բայց կը ցանկամ Քու անկաշկանդ դասու-
ղութեանդ յանձնել, գնահատութեանդ թողուլ ինչ որ
ջանացեր եմ ընել: Եթէ սխալ գործած եմ այդ, իմ յան-
ցանքն է, իմ տկարութեան վերագրելի, անփորձութեան
կամ ագիտութեան արդիւնք, իսկ ինչ որ գնահատելի ու
գեղեցիկ, օգտակար ու արդիւնաւոր ցոյց տուած եմ, այդ
իմ ցեղային առաքինութեան, հայրերէս ժառանգած յատ-
կութիւններուն, Քո՛ւ, հայ ցեղիդ կը սպարաիմ, իբրև
ամէնէն տկար, ամէնէն աննշան մէկ զաւակդ:

Հայ ժողովուրդ, Դուն պիտի ըլլաս իմ դատաւորք:
Ճիշտ է, իբրև հայ մտաւորականներէն մին, դա-
րերէ ի վեր իր անշնորնք ու անարժան ցեղակիցներէն՝
մէկ քանիներէն հալածուած, անգոսնուած, զրպարաւուած,
մատնուած ու սպաննուած հայ մտաւորականներու փա-
ղանդին է՛ն բախտաւորներէն մէկը, աննշանը, ևս ալ իմ
ճամբուն վրայ հանդիպեր եմ հալածիչներու, զրպարափչ-
ներու, սեւացնողներու և իմ քայլերուս առջև թումբ ու
ամբարաւակ կանգնող ցեղակիցներու, բայց ևս ճակատա-
բաց Քեզ պիտի բանամ իմ սիրաը, Քեզ պիտի ըսեմ թէ
ի՞նչ ուզեցի ընել, ի՞նչ և ի՞նչպէս ըրի, ու ի՞նչ ար-
դիւնք ստացայ: Հրապարակային սրտաբաց յայտարա-
րութիւն մը, համարատուութիւն մը մէկ զաւկիդ կողմէ:
Հայ ժողովուրդ, զՔեզ կ'երեւակայեմ Քու ամբող-
ջութեանդ մէջ, զիսեմ որ Քու մէջ կրնան գտնուիլ և
կան իմ անձը բամբասողները, իմ գործն անտեսողները,
զիս վարկաբեկել ցանկացողները, բայց կը հաւատամ թէ
լսցի 2—3 անձերէ, գուցէ և առանց բացառութեան, ա-
նոնք բոլորը անդիտակից ու սխալ համոզում գոյացու-
ցած անձեր են, թերեւս անոնք ալ նոյնքան ազգային
պարապականութիւն մը կատարելու ցանկութեամբ լեց-
ուած են, «ոչ գիտեն զինչ գործեն»: Անոնք եթէ գիտ-
նան ամէն ինչ, եթէ ծանօթ ըլլար անոնց բոլորը, հա-
ւանաբար պիտի չվարուէին ու չվարուին այնպէս, ինչ-
պէս գործած են ու կը գործեն:

ՀԱՅ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹԵԱՆ ԿԱՐԵՒՌՈՒԹԻՒՆԸ

Ամէնէն առաջ դաւանանքս լսէ, համոզումս՝ խոր՝
դիաակցական:

Ազգային դաւանանքս է ամէնէն առաջ և ամէնէն
վեր. մեր փրկուրիւնը ազգային դաստիարակութեան մէջն է:
Թող չփափսան ականջիդ. հայ վարժապետի մը խօսքն
է աս, ան իր չորս պատերէն դուրս աշխարհ չի ճանչ-
նար, այդպէս տեսեր ու լսեր է, այդպէս պիտի համոզ-
ուած մնայ:

Այս փափսուքն ու բացատրութիւնն իսկ իմ համո-
զումին զօրաւոր փաստ են, ուրեմն երիտասարդ մը ի՞նչ
որ տեսեր ու լսեր է, ինչ դաստիարակութիւն որ ստա-
ցեր է, ըստ այնմ ալ կը մնայ ու կը գործէ:

Բոլոր դարերը, բոլոր օրէնսդիրները, բոլոր ընկե-
րային սիսդէմները ճանչցած են դաստիարակութեան զօ-
րութիւնը. սերունդ մը ինչպէս որ կրթուի, այնպէս
դուրս կուգայ ցեղը, ազգը կամ պետութիւնը: Ինչ նը-
պատակ հետապնդէ դաստիարակութիւնը, այդ նպատակը
կը դառնայ ցեղի մը, ազգի մը, պիտութեան մը դիմա-
գիծը: Անուրանալի ճշմարտութիւն է աս:

Ի՞նչ կ'ուզենք մենք իբրև ժողովուրդ, իբրև ցեղ,
իբրև ազգ, ինչի՞ կը ձգտինք. ձուլուի՞լ մարդկային հա-
լոցներու մէջ: Իբրև մարդ, իբրև կենդանի անհատ ապ-
րի՞լ, այսինքն ծնիլ ու ածի՞լ միայն, օր մ'ալ հոգ
դառնալու համար հիւլէօրէն: Այդ ժխտումն է ցեղային
միութեան, եթէ ցեղ մըն ենք ուրոյն, եթէ ազգ մըն
ենք առանձին, ուրեմն ունինք մեր ցեղային ազգային
անհատականութիւնը: Պիտի պահեն՞ք մեր գոյութիւնը
իբրև հաւաքականութիւն. եթէ այս', պէտք է ապրինք
իբր այդ: Իբրև ազգային ուրոյն հաւաքականութիւն,
մեր պահպանման համար առաջին ու միակ միջոցը ազ-
գային դաստիարակութիւնն է:

Դաստիարակութիւն՝ ոչ թէ միայն 5էն, 7էն մինչև
11, 12 ապրեկան հասակին արուած կրթութիւնը, այլև
12էն մինչև 18-20 ապրեկանին աւանդուած, միջնակարգ
կրթութիւնը։ Անկից անդին, համալսարանական, բարձ-
րագոյն, բենիք կրթութիւնը խոչոր դեր չի կատարել
ա՛յնքան որքան միջնակարգ՝ երկրորդական կրթութիւնը։

Տուէք ցեղի մը 12-18 ապրեկան երկսեռ աղաքը
դաստիարակի մը ձեռքը, այդ ցեղը գուրս պիտի գայ
այնպէս ինչպէս որ ուղէ դաստիարակը։ Եթէ այդ դաս-
տիարակութիւնը կրօնական է, մոլորակ է, այլամերժ,
եսասէր կամ բռունցքի երկրագուռ, ցեղն ալ պիտի դառ-
նայ մոլեռանդ, այլամերժ, եսամոլ կամ բռնակալ, իսկ
եթէ այդ դաստիարակութիւնը անկրօն է, բնապաշտ, այ-
լասէր, համբերատար, ցեղն ալ իր կարգին նկարագիրը
այդ գիծերէն մին կամ մէկ քանին պիտի ցուցադրէ։

Մեր ժողովուրդը այսօրուան վիճակին մէջ ցրուած
հօտ մընէ, ապրազնած, որ ականջ պիտի տայ ամէն պատա-
հական ձայնի։ Գայլ մ'անդամ կրնայ զինքը համոզել,
հրաւիրել. իր որդը տանիի՝ եթէ այդքան համբեցատա-
րութիւն կարենայ ցուցնել ան։

Այս ցրուած բազմութիւնները, առաս որս ու միս
զօրաւոր ստամոքսնելու, հայ պահելու, կարելի եղածին
չափ կորուստէ, ձուլումէ զերծ պահելու համար առաջին
միջոցը ՀԱՅ ԴՊՐԱՑՆ է։

Արասահմանի մէջ հայը իր ինքնութիւնը չկորսըն-
ցնելու համար հարկ է որ սերտ կապերով զօդուած ըլլայ
Մայր Հայրենիքին, ամուր կառչի իր հայրենի աւան-
դութիւններուն, սովորութիւններուն, բարքերուն։ Հայ
լեզուն ու կրօնը, հայ գրականութիւնն ու պատմութիւ-
նը, հին յիշատակները, փառքերն ու պարաւթիւններու
յոյզը ժամանգութիւնն են, զոր ունին չորս հովերուն
ցուուած հայերը և այդ ժառանգութեան պահպանումով
միայն պիտի կրնան յաւերժացնել իրենց հայեցի նկարա-
գիրը։

Այդ ժառանգութիւնը, հայ ողին ու նկարագիրը ո՞ւր աւելի կարելի է անաղարտ պահել և աւանդել յաջորդսերունդներուն, քան Հայ Դպրոցին մէջ:

Այս համոզումով, այս ոգիով ու այս նպատակով հիմնուած հաստատութիւն մը ուղեցի որ ըլլայ Մեսրոպեան ձեմարանը:

ՄԵՍՐՈՊԵԱՆ ՃԵՄԱՐԱՆԻ ՀԻՄՆԱՐԿՈՒԹԻՒՆԸ


1.— Գաղափարը.— Հայկ. Միջնակարգ կրթութեան նոր հաստատութիւն մը հիմնելու գաղափարը առաջին անգամ ունեցած ենք Պոլիս, քանի մը մատորականներ։ Դեռ 1912էն անմիջապէս յետոյ Պոլոսյ իմ պաշտօնակիցներէն Դանիէլ Վարուժանի, Տիգրան Զէօկիւրեանի, Ռուբէն Սիւակի, Տայեան վրժ.ի հիմնադիր Օր. Պայծառ Տոյեանի և իմ միջև եղան կարգ մը խորհրդակցութիւններ, թուրքահայաստանի յարմար մէկ կեղոսնին մէջ հիմնելու, գործակցական հիմունքներով, Միջնակարգ գիշերօթիկ վարժարան մը։ 1914ին այս գաղափարը այնքան հասունցած էր մեր մէջ և այնքան խանդավառուած էինք, որ որոշեցինք գործի սկսելու համար անձամբ ուսումնասիրել երկիրը. Զէօկիւրեան և ես յանձն առինք մեր ծախքերով, 1914ի դպրոց. արձակուրդի ամիսներուն մեկնիլ Հայաստան, Զէօկիւրեան պիտի ըրջէր Մեծ Հայքը և Կովկասը, Տրապիզոն-Երզրում-Երեւան-Էջմիածին-Թիֆլիս. Պաթում գիծով, իսկ ես Փոքր Հայքը՝ Սաման-Ամասիա. Սերաստիա-Կիրասոն գիծով։ Որոշած էինք նաև յաջորդ տարին փոխանակել մեր ուղիները, և ապա մեր եղբակացութեանց համաձայն ընարել յարմար վայրն ու գործելու եղանակը։

Մեկնեցանք երկուքս ալ 1914 Յուլիս-Օգոստսին, բայց դժբախտաբար ընդհ. պատերազմն ու զօրակոչը ար-

գիլեց մեր գործը և ստիպուեցանք կէս թողուլ զայն ուղառնալ Պոլիս։ Այնուհետև Տարագրութիւնն ու ընկերուներու սպանդը քար մը գրաւ մեր գաղափարին վրայ Վերապրոզ երկու հոգիներս, ևս և Օր. Պայծառ, պատերազմին մէջ ալ պահեցինք մեր յոյսն ու խանդավառութիւնը և ուխտեցինք իրականացնել մեր գաղափարը, մազի գաղափարակից ունեցանք ուրիշ մէկ երկու հոգի եւս, որոնցմէ մին էր Օր. Վերգինիա Մարդարեան՝ պատրաստուած միտք մը։ Տարաբախտաբար Օր. Պայծառ անողոք հիւանդութեամբ մը մեռաւ, գեռ մեր յոյսերը չիրականացած, բայց իր վերջին շունչը աւանդեց իր գաղափարի ընկերներուն անունը տալով։ Վրայ հասան 1922ի դառն տարիները, երբ թուրքահայը անդամ մը եւս ձեռք տռաւ տարագրութեան ճամբան, փոթորիկը զի՞նքը տարաղնեց ամէն ուղղութեամբ։

2. Պուլկարիայ Տարագիբեները.— Բախտը զիս ձգեց Պուլկարիա, ուր հաստատուելով Ֆիլիպէ, Հայ Տարագրելոց Կեդր. Յանձնախումբին անդամ դարձայ։ Լծուած այդ գործին, իբրև քննիչ պատուիրակ, իբրև Ասենագլիք, շրջեցայ գրեթէ ամբողջ Պուլկարիան, մօտէն տեսնելու հայ տարագիբներն ու անոնց կարիքները։ Այդ քննն, պատյաններուս միջոցին տեսայ որ մեր ժողովուրդը շուտով պիտի կրնայ իր հացը ճարել, բայց անկարող պիտի ըլլայ իր ազաքը հայ կրթել։ Պուլկար կառավարութիւնը արգիլած էր զաղթ։ հայերը բնակիլ գլխաւոր քաղաքներուն մէջ, որով ցրուած էին անոնք երկրին ամէն կողմերը, յետ ընկած վայրեր, ուր նախապէս հայ զաղութ չկար, հետեւաբար և հայ եկեղեցի ու հայ գլուոց չկային։ Ուրեմն նոր սերունդին ապազդայնացման վտանգը ակներեւ էր։ Ու է տեղէ եկած օգնութիւնները՝ սակայն՝ միմիայն սովահար անհատներուն պատառ մը չոր հացն էին. կրթութիւն մտածող և օգնութեան հասնելու մտածումը չկար։

Կհա մեր տարագիր հայերու այս կացութիւնը ծնաւ



ՃԵՄԱՐԱՆԻ ՖԻԼԻՊԵԿԻ ՇԽԱՆԺՈՐ

իմ մէջ հին գաղափարին իրագործման մզումը, թէև օտար հողի վրայ ու միս մինակ, Հաղիւ 2-3 ամսուան ընակիչ Պուլկարիոյ, ես ձեռնարկեցի գիշերօթիկ միջնակարգ վարժարան մը բանալու արտօնութիւնը ձեռք բերելու համար։ Այս գործին յաջողութեան համար ինձ եղան տեղացի հայ և պուլկար, նոյնիսկ ամերիկացի միսիոնար բարեկամներ և 1922 Դեկտ.ի վերջերը արտօնութիւն ստացայ բանալու Մեսրոպեան ճեմարանը Ֆիլիպէի մէջ։ Եէնք գանելու դժուարութիւնները պահ մը ծանր արգելքներ դարձան, բայց կրցանք յաղթել անոնց և 1923 ին բացինք պաշտօնապէս մեր երկսեռ, գիշերօթիկ վարժարանը Ֆիլիպէի մէջ։

3. Աօակերտութիւն եւ Ուսում.— Ճեմարանի հանդիսաւոր բացումէն յետոյ, առաջին իսկ տարին աշակերտներու թիւն էր 5 գիշերօթիկ և 100 ցերեկեայ, երկսեռ,

ատոնց թիւը յաջորդ ատրին բարձրացաւ 20 զիշերօթիկ և 150 ցերեկեայ: Ճեմարանը շուառվ աչքի զարկաւ իր առնմիկ կրթութեան, կարգապահութեան շնորհիւ: Տեղական ազգ, վարժարանները համեմատաբար խճողուած են պուլկ. լեզուի դասերով և հայերէնը իրրե օտար լեզու միայն կ'աւանդուի: Մինչդեռ ճեմարանը՝ օգառւելով երկրին կրթ. օրէնքներէն, իրրե մասնաւոր ձեռնարկ և ոչ համայնքային հաստատութիւն, աւելի ազատ կը մնար: Մեսրոպեան ճեմարանի համբաւն ու ազդեցութիւնը օրէ օր զգալի կը դառնար, երբ Բ. ապրուան կէսին իսկ սկսաւ անոր դէմ կործանարար հալածանք մը:



Ճեմարանի Ֆիլիպեի աւակերտութիւնը

2. Դպրոցին փակման պատճառները. — Այդ հալածանքը սարքուած էր տեղացի մէկ քանի հայերու և պուլկար ազգայնամուլ կրթ. քննիչի մը կողմէ: Հետեւեալ պատճառները գլխաւոր ազգակները եղան հալածանքին:

ա) Նախանձը եւ քննադատութիւնը. — Մ. Ճեմարանին և ազգ. վարժարանին միջև յայտնի տարբերութիւնը պատճառ դարձաւ որ միլիարէի մէջ կարգ մը հայ ծնողներ աւելի ևս քննադատեն ազգ. վարժարանն ու իր հոգաբարձութիւնը, ուստիցութիւնը ևն., օրինակ ցոյց տալով Ճեմարանը: Այս պարագան զայրոյթը դրգուց անոր վարիչներուն, որոնք մզսւեցան խուլ պայքարի:

բ) Եփական կարծեցեալ շահագործումի պատրուակներ. — Հոս պէտք է յիշենք որ վարժարանին անտեսական գեանի վրայ մէկ երկու յաջողութիւնները, ստացած նըս պատճառները, աւելի ևս զրդաեցին հակառակուդներու նաև խանձը: Ճեմարանի անօրէնը անձնապէս բարեկամ ըլլա-



Տիր. Ֆ. Ռ. Ռ. Մէքալբմ

լով Պոլսոյ միսիոնարներէն Տքթ. Ֆ. Ռ. Մէքալբմի, այս վերջինը երբ Ճեմարան կ'այցելէ, խորապէս կը զարմա-

նայ ձեռք բերուած յաջողութեան վրայ և իր գնահատանքի իրրե արաւայայառութիւն՝ Պոլիս դարձին իր բարեկամներէն Պըքոթըն եղբայրներուն կը գրէ նիւթական նըսպասա մը յատկացնել ձեմարանին։ Մէյըրս Ֆընտի այս պատուական անձերը, միշտ Տքթ. Ֆ. Մէքալըմի միջոցաւ կը յատկացնեն գումար մը, զոր ձեմարանի անօրէնութիւնը ստանալուն պէս կը յատկացնէ 4—5 որբերու տարեթոշակին, զանոնք նկատելով Սէլյոս Ֆընտի սաները։ Անոնց լուսանկարներն ու կենսագրութիւնք կը զրկէ կերպուն։ Յաջորդ տարին, երբ Բ. տարեթոշակի համար դիմում կը կատարուի, կը յայտնեն թէ զրկուած գումարը իրրե գնահատանք նուէր մըն էր ձեմարանի անօրէնին և ոչ թէ տարեվճար մը. արդէն Մէյըրս Ֆընտը այդ տարին իր գործը կը վերջացնէր և իր գործերն ալ կը յանձնէր Ռ. E. Reliefին։

Երկրորդ պարագայ մը կ'ըլլայ հետեւեալը.

Ձեմարանի անօրինութեան այս գեղեցիկ ձեռնարկը գնահատող անձերէն մէկը կ'ըլլայ յայտնի վաճառական Տիար ՄիջրԱՆ ՄՈՒՐԱՏԵԱՆ, որ գաղտնի բազմաթիւ անձերու միջոցաւ մանրամասն տեղեկութիւն կը քաղէ ձեմարանի մասին և նամակով մը կը յայտնէ թէ ինքը կը գնահատէ Տնօրէնին այս գործը, և նիւթական աջակցութիւն մ'ընելու պատրաստ է. և կը պահանջէ դպրոցին ճգրիս վիճակը, անոր տարեկան պիտանէի պալանսը։ Դպրոցի առաջին տարին վարժարանի տարեկան պիտանէն 100 սթէրլինկի բաց մ'ունէր։ Պ. Մուրատեան կը յայտնէ թէ ինքը պատրաստ է այդ բացը գոցելու, ինչպէս նաև երկու տարի գոյանալիք այդքան մը բացը, Մէկ ՊԱՅՄԱՆԱՎ, ՈՐ ԻՐ ԱՆՈՒԻՆԸ ՈՉ ՈԲԻ ՊէՏՔ է ՅԱՅՑՆԵԼ, այլապէս կը դադրի օգնելէ։

Այդ միջոցներուն Տիար Մուրատեան տեղեկանալով որ ձեմարանի վարձու շէնքը անբաւարար է նպատակին, կը խոստանայ 250,000 լէվայի չափ (շուրջ 500 սթէրլին) գումար մը տրամադրել յարմար շէնք մը գնելու և հոն

փոխադրուելու համար, առաջիկային աւելի ընդարձակեւ-
լու պայմանով։ Այդ նպատակով իր պաշտօնեաներէն մէկ
երկուքին հետ ձեմարանի Տնօրէնը կը ձեռնարկեն յար-
մար չէնք փինառելու։ Այս երեւոյթները, ձեմարանին
տնտեսապէս ամուր հիմերու վրայ շարունակելը, առիթ
կ'ըլլան որ հակառակորդները տարածայնեն թէ ձեմարա-
նի Տնօրէնը «որբերու անունով միլիոններ կ'սանայ եւ կը
տահազործէ ազգին դրամը»։

գ) Այս գաղափարով կը լեցնեն նաև աեղին կրթ.
քննիչը, որ, թթու աղջայնական մ'ըլլալով, կը պահանջէ
պուլկ. դասերը աւելցնել դպրոցին մէջ, և ամէն կերպով
ենթարկուիլ ազգ. վարժ.ի Հոգաբարձութեան, որ իր
կարգին պաշտօնագրով մը կը պահանջէ ձեմարանին «Գոյ-
քերն ու պատրաս դրամը իրենց յանձնել։» Անտարակոյս
այս պահանջը ասլորինի և անարդար էր, որովհետեւ ասով
դպրոցին առանձնաշնորհները, տոհմ. կրթութեան իրաւ-
ուունքը կը ջնջուէին, դպրոցի անհատական ձեռներէցու-
թեամբ հիմնադրին կողմէ դրուած դրամագլուխն ու ամ-
բողջ գործը կողոպտուած կ'ըլլար, մէկ խօսքով ձեմարանը
կը դադրէր գոյութիւն ունենալէ։ Այս պատճառով ձե-
մարանի հիմնադրին ու իր բարեկամները կ'ընդդիմանան
ատոր ու դպրոցը պաշտօնապէս կը փակուի կրթ. քննի-
չին ու Հոգաբարձութեան կողմէ, որոնք զարմանքով կը
տեսնեն որ «գանձին» մէջ միլիոններ չկան. . . .

Սրացաւ ժողովուրդի ստուար զանգուածը կ'ընդկըզի
եղածին դէմ, կ'ըլլան բողոքներ ոչ միայն Ֆիլիպէի հա-
յութեան կողմէ, այլև Պուլկարիոյ Հայոց Առաջնորդ, Տե-
ղապահի և գաղութի գրեթէ բոլոր քաղաքներու (Առֆիայի,
Վառնայի, Նովա Զակորայի, Ռուսոնուգի, Ալթոսի, Պուր-
կազի եւն.) Հոգաբարձութեանց, Թաղականութեանց,
Պոլսոյ Ազգ. Պատրիարքարանի կողմէն*) եւն. :Ասոր վրայ
դպրոցը կը վերաբացուի, շարունակելու և աւարտելու

(*) Այս մասին տե՛ս զբոյկիս վերջերը, Գէորգ Արք. Արսլան-
եանի նախակն ուղղուած Պուլկարանայոց Առաջն. Տեղապահին,

համար իր դպրոց, տարին, տարեգլխուն դոցուելու պայմանով:

ՃԵՄՍՐԱՆԸ ԿԸ ՓՈԽԱԴՐՈՒԻ ՍՈՖԻԱ

1.— Փոխադրութեան պատճառները, — ձեմարանը Սովորիս փոխադրելու համար կային հետեւեալ պատճառները.

ա) Պուլկ. պետական մէկ քանի անձերու թելադրանքը:

բ) Սովիայի աշխարհագրական դիրքը ամբողջ պալշքաններու համար և կլիմային մաքրութիւնը:

գ) Պուլկ. պետական կազմին աւելի մօտ ըլլալով, գործերու արագ կարգադրման հնարաւորութիւնը. միւս կողմէն կերպոնի պետական անձերու համեմատաբար աւելի ազատախոն և լայնախոն նկազագիրը՝ դաւասի պաշտօնէութեան ազգամոլութեան հակառակ:

դ) Թիլիպէի նեղացուցիչ ու խրաչեցնող մթնոլորտէն խուսափելու բաղձանքը:

Այս և ուրիշ պատճառներով որոշուեցաւ փոխադրել ձեմարանը Սովիա, յարմար արուարձան մը:

2. Խնամակալու թեան կազմութիւնը. — Ձեմարանին վերաբացման արտօնութիւնը ձեռք բերելու համար եղած դիմումները արդիւնաւորելու նպատակով, ստիպուեցանք հետեւիլ պուլկ. պետական մէկ երկու անձնաւորութեանց թելադրանքին, որուն համեմատ հարկ էր դպրոցին արտօնութիւնն ստանալ խնամակալութիւն մը կազմելով և յանուն այն խնամակալութեան դիմելով կառավարութեան: Խնամակալութիւնը պիտի ըլլար մարմին մը, որ բարոյապէս պատասխանատու պիտի ըլլար պետութեան առջեւ: Այս պայմանը լրացնելու համար կազմուեցաւ խընամակալութիւն մը, որուն անդամներն էին.

1. Ստեփաննոս Արք. Յովակիմեան, Պատուոյ անդամ

2. Տքիթ. Ֆ. Ռ. Մէքալըմ » » »

3. Վեր. Ն. Ֆուրնաճիկի » » »

4. Վեր. Յակոբ Շահվէլէտեան.
5. Վեր. Եօնաննէս ի՞նման,
6. Վեր. Էրնէսթ Քառւնդ,
7. Մինրան Մուրատեան,
8. Սուքիաս Սուքիասեան,
9. Տքթ. Զ. Սէֆէրեան,
10. Արամ Աժտէրեան,
11. Երուանդ Ղուկասեան,
12. Օննիկ Տէր Սարգիսեան,
13. Գէորգ Մեսրոպ

Ինչպէս կազմութենէն կ'երեւի այս մարմինը կազմուած էր սրացաւ և ազդեցիկ անհատներէ, որ պիտի ուղէին և կ'ուղէին ձեմարանի վերաբացումը, Անոնք նիւրական ոչ մէկ պատասխանատուուիին կը վերցնէին, իրենց պարտքն էր արտօնութիւնը վերստանալ և թողուլ որ Գէորգ Մեսրոպ շարունակէ իր գործը: Այսպէս ալ եղաւ. առնուեցաւ երկրորդ արտօնութիւնը ձեմարանը բանալու Սոֆիայի մէկ մօտիկ արուարձանը՝ Բաղլովօ, օդասուն, գեղեցիկ բնութեամբ վայր մը:

Վերջին 4—5 տարուայ ընթացքին այս խնամակալութենէն Տքթ. Քառւնդ մեռաւ Ամերիկայի մէջ, հիւանդութեան և հեռաւորութեան պատճառով հրաժարեցան Վեր. Յակոբ Շահվէլէտեան, Տքթ. Զ. Սէֆէրեան և Մր. Եօնաննէս ի՞նման, Արամ Աժտէրեան:

Վեր. Յ. Շահվէլէտեան այդ պատուական ձերունին իր այդ հիւանդութենէն ալ մահկանացուն կնքեց վերջերս:

Այս պատճառով նոր յաւելումներ եղան խնամակալութեան վրայ. Պատուսյ անդամ ընդունուեցաւ Յակոբ Մազլըմեան, իսկ անդամներ ընդունուեցան Տիարք՝


1. Սեդրակ Գարալեան,
2. Յովհաննէս Մարտիկեան,
3. Անդրանիկ Մկրտիչեան,
4. Արտաշէս Հալըմեան:

Յ. Սեփական տէնքի խնդիրը. — Պուլկ. կառավարութեան կողմէ վերստին համան առնելու համար պարտաւոր էինք ցոյց տալ մեր դպրոցին յարմար շէնք մը, որը կրթ. նախարարութեան բոլոր պահանջները գոհացնէր: Բավլովոյի շրջանակին մէջ դասնք վարձու շէնք մը 4 յարկանի, որը ցոյց տուինք: Յառուկ պետական Յանձնաժողովը մը թէև արտօնեց մեզ բանալ դպրոցը այդ շէնքին մէջ, բայց պայման դրաւ որ 50 աշակերտէն աւելի չենք կարող ունենալ և մէկ տարի միայն իրաւունք ունինք, այդ շէնքը իրուկ դպրոց ծառայեցնելու. յաջորդ տարին պարտաւոր ենք ցոյց տալ սեփական աւելի յարմար շէնք: Հետեւաբար Բ. արտօնութիւնը մէկ տարուան մը համար կը տրուէր մեզ և մեզ կը դնէր շէնքի խնդրի մը առջև: Բավլովոյի մէջ, վարձու շէնքի մօտ 4000 քառ. մեթր տարածութեամբ գետին մը կար զոր ստիպուեցանք գնել 360.000 լէվայի. այդ հողին վրայ կար միայարկանի շէնք մը, զոր չուրջ 40.000 լէվայով նորոգելէ ետք յատկացւցած էինք մանչերու ննջարանի:

Այդ հողին վրայ հարկ էր կառուցանել դպրոցի մեր շէնքը: Բարեբախտաբար թէ հողը գնելու և թէ շէնքը կառուցանելու համար մէկ կողմէն Տիար Մինրան Մուրատեան անձնապէս Գէորգ Մեսրոպի նուիրեց 250.000 լէվա, մեզի բողլով սեփական դրամազլուս նկատել այդ գումարը, միւս կողմէն Պուլկար-Մակեդոնացի հարուստ կապալառու Քէսէլինչէֆ եղբայրները յանձն առին դըպրոցի ա. յարկը կառուցանել, մեծ մասամբ ապակային հարիւրին 12 առկօսով ստանալու պայմանով: Այս կերպով կրցանք 1926 Յուլիս-Օգոստոսին կառուցանել մեր շէնքը և ներկայացնել կառավարութեան, որ Գ. անդամ ըլլալով վերջնական արտօնութիւնը տուաւ Ճեմարանին համար:



Ճեմարանի պարտեզը 1925ին



ՃԵՄԱՐԱՆԻ ԻՆՍԱՄԵԱՅ ԿԵԱՆՔԸ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԵՍԱԿԵՏՈՎ

Ճեմարանը Թիլիպէի մէջ երկու տարի ունեցաւ հայ-խակրթարանի 4 կարգեր և կրթարանի (progymnase) երկու կարգեր։

Ճեմարանի արտօնադիրը տրուած էր ուղղակի իմ Դէսրդ Մեսրոպի անուան իրքեւ նայ մասնաւոր Մեսրոպեան վարժարան (Բրմենսկո частно училище Месропъ):

Իսկ ճեմարանը Սոֆիա փոխադրուելէն ի վեր, 1925էն սկսեալ, ունեցաւ հետեւեալ ուսումնական մակարդակը։ 1925ին Պուլկար Կրթական նախարարութեան կողմէ արրուած է հրաման մը № 3892 և 4 XI 1925, որպէս իրաւունք կը արուէր մէկ տարուան համար բանալ ճեմարանը իրքեւնախակրթարան ու Կրարան (չշտու-պ'լին օգտագործութեան համար)։



Ճեմարանի առաջին տրցանաւար կարգը 1926ին

լիշե Ջեմարանъ): Յաջորդ տարեցրջանին իսկ Կրթական նախարարութիւնը № 4242 և 17 XII 1926 թուակիր հրամանագրով կ'արտօննէր որ մէկ տարուան համար բացվուած «դպրոցը մնայ և գործէ աեւականօրէն»:

Սովիայի մէջ առաջին տարին իսկ ձեմարանն ունեցաւ Նախակրթարանի 4 կարգեր և Կրթարանի 3 կարգեր: Առաջին տարին դպրոցը տուաւ իր անդրանիկ հունձքը. Նախակրթարանէն ընթացաւարտ ելան 15, իսկ Կրթարանէն 9 հոգի երկսեռ և յաջորդ տարիներուն չարունակարար հետեւեալ կերպով, միշտ երկսեռ.

	ՆԱԽԱԿՐԹԱՐԱՆՆԵՆ	ԿՐԹԱՐԱՆՆԵՆ
Ա. Տարին	925—26	15
Բ. »	926—27	7
Գ. »	927—28	8
Դ. »	928—29	—
Ե. »	929—30	9
Զ. »	930—31	4
	43	9 հոգի
		9 »
		20 »
		15 »
		16 »
		12 »
		81

Այսպէս մինչև անցեալ տարի ձեմարանի Նախակրթարանէն ընթացաւարտ եղած են ընդամենը 43 հոգի



Ձեմարանի աշակերտութիւնը 1927—28ին

երկսեռ, իսկ Կրթարանէն 81 հոգի, նոյնպէս երկսեռ։
Տնօրէնութեանս նպատակը եղած է դպրոցը դարձնել
հետզհետէ Լյուս մը, կիմնազիոն մը, հեաեւաբար տարրուէ
տարի, որքան հնարաւոր էր, ջանացած ենք մեր կարգե-
րը բարձրացնել։ 1929—30 դպրոցական տարիշը անին
ձեմարանը ունեցաւ իր Դ. Ք.Ա.Ա. կամ Ութերորդ դասա-
րանը։ արտօնութեամբ Պուլկար Կրթ. Նախարարութեան
№ 3266 և 20 Սեպտ. 1929 թ. հրամանագրին։ Այսպէս
ձեմարանը կը դառնար „Հաշտա արմենական ամեսենա քաղաքացիութեան մարմար ամառավատասխանէ թուրքահայոց պոլսական միջ-
նակարգ հայ դպրոցներու ծրագրին, պատշաճեցուած
պուլկար պետական ծրագիրներուն։

Այս տարի Տնօրէնութիւնս սիֆուած տնտեսական ա-
հաւոր տագնապէն և ուզելով նաև արմատական մաքրա-
գործումի մը ենթարկել, դուրսէն ցանուած որումները ար-
մատախիլ ընելու համար, ցաւով՝ վիշտով փակեց Ե. և Զ.
Քլասները (Թ. և Ժ. դասարանները)։

ԱՇԱԿԵՐՏՈՒԹԻՒՆ ԵՒ ՈՒՍՈՒԶԱԿԱՆ ԿԱԶՄ

Ձեմարանը Սոֆիա փոխադրուելէն յետոյ, այս վեր-
ջին 7 տարիներուն մէջ աշակերտութեան ընդհ. միջին
թիւը եղած է 85 հոգի, երկսեռ, որոնց մէջէն չուրջ 30—
35ը եղած են գիշերօթիկ։

Գիշերօթիկները եկած են ոչ միայն Պուլկարիոյ դա-
ւառներէն, այլև Թուրքիայէն, Ռումանիայէն և Սիւրիա-
յէն։

Իսկ ուսուցչական կազմը, Ֆիլիպէի մէջ, բացի հիմ-
նադիր Տնօրէնէն, եղած են 11 հոգի, որոնց մին պուլ-
կար։

Սոֆիայի մէջ ուսուցչ. կազմը թուով եղած է միշտ,

բացի Ծնորչնէն, 12—17 հոգի, միասին հաշուած ձեմա
բանին բժիշկը, Տքթ. Բ. Սալմանեան:



Ճեմարանի ըշտանւարժներ 1928—29ի

Այս տարի ուսուցիչ-պաշտօնէութիւնն է 15 հոգի:
Որոնք են.

Նախակրթարանի համար

1. Տիկ. Սրբուհի Կարապետեան,
2. Օր. Ֆրանսուհի Գաղանձեան,
3. Պր. Ա. Շիւաչէֆ (Պուլկար)
4. Պր. Ն. Բոստմիրով »
5. Պր. Տ. Կարապետեան,
6. Պր. Յ. Ուրբաթեան:

Կրթարանի (progymnase) և Աւոսումնարանի ուսուցչական կազմն են.

Տնօրէն՝ Դիմուդ ՄեսրոՊ, կ'աւանդէ Հայոց Պատմութիւն, Եկեղեց. Պատմութիւն, Ընդի. Պատմութիւն, Աշխարհագրութիւն և Գրաբար:

1. Տիկին Ի. Բադիկովա, պուլկար համալսարանէն, ուսուցչուհի Պուլկ. Լեզուի և Գրականութեան,

2. Կ. Ատանասովъ, Տարրարանութեան մասնագէտ, պուլկ. համալսարանէն, կ'աւանդէ Տարրարանութիւն, Բնագիտութիւն:

3. Կ. Բաբուլկովъ, մասնագէտ չափագիտութեան, պուլկ. և զուրիցերիական համալսարաններէն, կ'աւանդէ Գրահանական:

4. Յովհաննես Տեվենեան, ընթացաւարտ Պէրսէրեան վարժարանէն, կ'աւանդէ Հայ Լեզու, Մատենագրութիւն, և Ընդի. Պատմութիւն:

5. Յարութիւն Պողոսեան, աւարտած պուլկ. համալսարանի առաջին շրջանը, կ'աւանդէ Պուլկարաց Պատմութիւն և Աշխարհագրութիւն:

6. Panteley Petroff, ոռումէն լիկէոնէ, Վիեննայի համալսարանէն, կ'աւանդէ Ֆրանսիերէն և Ռումանիերէն. ինչպէս նաև Տումարակալութիւն Փրանսերէն լեզուով:

7. Wilhelm Kraeter, գերմանացի, աէր մանկավարժական ու աստուածաբանական ուսումանց, կ'աւանդէ Պէրսմաններէն լեզու:

8. Տիգրան Կարապետեան, ընթացաւարտ Պէղագեան և Հալքալըյի Երկրագործ. վարժարաններէն, կ'աւանդէ Գիտութիւն և Մարեմարիք:

9. Н. Радомировъ, նկարիչ, պուլկար գեղարվեստից Ակադեմիային, կ'աւանդէ Գծագրութիւն, Զեռային Աշխատակից.

10. А. Шивачевъ, աւարտած պուլկ. համալսարանի առաջին շրջանը, կ'աւանդէ Պուլկար Լեզու և Բնական Գիտութիւն:

11. Յարութիւն Ուրբայեան, ընթացաւարտ Պէրպէրեան վարժարանին, կ'աւանդէ ե՛ւ Աշխարհագրութիւն կրթարանին մէջ:

12. Օր. Ֆ. Մավի, Ատարազարի Հայունեաց վարժարանին, կ'աւանդէ և Անզլ. Լեզու Դասնակ:

ՈՐԲԵՐ

ՈՐԲԵՐՈՒ ԵՒ ԱՂՔԱՏԻԿ ՈՒՍԱՆՈՂՆԵՐՈՒ ՖՈՆՏ

Այս ձեմարանին հիմնարկութեան շարժառիթն ու նպատակը կ'ստիպէին մեզ որ ունենանք մեր որբերն ու աղքատիկ սաները: Աղքարե ձեմարանը առաջին օրէն ունեցեր է ոչ միայն ձրիաթոշակ, քառորդ կամ կէս թոշակով աղքատիկ աղաքներ, աշակերտ աշակերտուհիներ, այլև պահեր է Արքեր և Արքունիներ. ցերեկեայ և գիշերօթիկ: Մանաւանդ դպրոցը Սոֆիա հաստատուելէն յետոյ, Խնամակալութեան մէջէն կազմուած է Արքերու Յանձնախումբ մը, բազկացած երեք հոգիներէ, Վեր. Յակոբ Շահվէլէտեան, Տիգրաք Ա. Աժտէրեան և Օ. Տէր Սարգիսեան, որոնք տնօրինութեան հետ համախորհուրդ գրկած են Պուլկարիոյ Թաղ. Խորհուրդներուն շրջաբերական մը և յատուկ հարցարաններ:

Թաղ, Խորհուրդներու և Աղդ. Պատրիարքարանի ցուցմունքներուն վրայ ընարուած են ձեմարան ընդունուելիք որբերն ու որբուհիները:

Այսպէս ձեմարանի մէջ պահուած, պատսպարուած ու կրթուած են սկիզբէն մինչև այսօդ ոչիներ, որբուհիներ.

1923—24ին	3	7	սրբեր,
1924—25ին	7	8	»
1925—26ին	17	4	»
1925—27ին	14	4	»
1927—28ին	23	6	»
1928—29ին	17	6	»
1929—30ին	14	4	»
1930—31ին	15	13	և աղքատներ,
1931—32ին	15	15	և աղքատներ,
Ընդամենը	125	67	» և աղքատներ:

Մեսրոպեան ձեմարանի մէջ ուսուցուած ու կըրթուած այս որբերուն ու որբուհիներուն անունները մի առ մի կրնայինք հրատարակել, ինչպէս և կարող էինք անոնց նկարները դնել հոս, բայց չուզելով տղաց արժանապատութեան հետ խաղալ, կը հրաժարինք այդ փորձութենէն: Գիտենք թէ որք ըլլալը երբեք յանցանք մը չէ, առաւելապէս ենթականերուն մեղքը չէ այդ: Գիտենք նաև թէ յաճախ մարդկութեան մէջ հանճարները, խոշոր դէմքերը որբերէ կամ աղքատիկ հիւզերէ յառաջ եկած են: Գիտենք նոյնպէս թէ որբերու արուած ամէն կոպեկ հասարակ ժողովուրդի կողմէ կրնայ նկատուիլ մուրացկանի մը արուած ողորմութիւնը, որը կրնայ վիրաւորել ազնիւ տղու մը արժանապատութիւնը եւն: Ուստի այս բազմաթիւ նկատու մներով մեզի սկզբունք ըրեր ենք երբեք զանազանութիւն չդնել որբերուն, աղքատիկ տղաց ու հարուստի զաւակաց մեր սաներուն միջև: Դպրոցին մէջ ջանցեր ենք հաւասար գետնի վրայ դնել բոլորը: Դըպրոցի ներքին աշխատանքները հաւասարապէս բաժներ ենք որբերու և հարուստ տղոց միջև, նայելով իրենց յարմարութիւններն ու ընդունակութիւնները: Որբերը ձեմարանին մէջ նկատած ենք իրեւ *scholarship* (սքալերշիպ) ուսանողական պարզեւ ստացող սաներ:

Արդ, մեր այս որբերու անունները իրենց տեղով ու հանգամանքով եթէ ուզէ ո և է մէկը իմանալ, ճշտել, մեր հաւաստումները փորձելու համար, կրնայ ուղղակի դիւմել ձեմարան Տեսչութեան մօտ և բաւարարութիւն ըստանալ:

Ի՞նչպէս առ հասարակ դպրոցին պիւտնէն հայթայթելու, նոյնպէս և այս որբերը սնուցանելու և կրթելու համար ոտիպուած ենք եղեր դիմելու զանազան միջոցներու, նիւթական օժանդակութիւն ձեռք բերելու համար:

Ոչ միայն հրատարակեր ենք գրեթէ ամէն տարի դպրոցին Պատի պատկերազարդ Օրացոյցները, այս տարի ալ Հայկարան պարբերագիրքը, այլև դիմեր ենք հայ սրացաւ հարուստներու, գացեր ենք Ամերիկա 1927ին, Ֆրանսա, Պելճիգա 1929—30ին, հանգանակութեանց համար:

Ստորև կը գնենք ցուցակը բոլոր նուիրատուներուն, պաշտպաններուն, եղած հանգանակութիւններուն և որպերու կամ ազքատիկ տղոց մերձաւոր ազգական ծնողներու անունները, որոնցմէ գոյացած է բաւական լուրջ գումար մը:

Այս նուիրատուներուն մէջ աչքի կը զարնեն.

- 1) Լուս Մէլքրս Ֆրենսը. 2) Գերման Միտոնարութիւնը (Hilfsbund), 3) Ամերիկայի Նպաստամատոյցը. որ Առաջնորդ Տիրայր Եպիսկոպոսի միջնորդութեամբ օգնութեան հաստ մեր սկզբնական քայլերուն, 4) Վուսթրի հայերէն Տոռթ. Ալեքսանդրի պատուական հանգուցեալ մօր կտակը, 5) Ամերիկայի մէջ կատարուած հանգանակութիւնները, 6) Գայուստ Կիւլպէնկեանի, 7) Մորեան եղբայրներու, 8) Ներսէս Զամքերթէնի, 9) Թագւոր Թագւորեանի սըրտարուխ նուիրաբերումները: Ասոնց կողքին Որբերու Ֆութին գլխաւոր մեծ օրհնութիւնը եղած են Որբերու Պատանեները, որոնք են.



Հանգուցեալ Պատրիկ Կիւլպինկեան

1. Կիւլպէնկեան եղբայրները, Նիւ Եօրք, 3 սրբի համար 4 տարի,
2. Հ. Ամպրուքեան, Նիւ Եօրք, 1 սրբի համար 5 տարի.
3. Տիկին Ֆ. կ. Թէլֆէնեան, Նիւ Եօրք, 1 սրբի համար 4 տարի,
4. Sivas Social Club, Նիւ Եօրք, 1 սրբի համար 3 տարի,
5. Արշալոյսի Հայուհեաց Բնկ., Նիւ Եօրք, 1 սրբի համար 3 տարի,
6. Տքթ. Ռ. Կոստանդնեան, Նիւ Եօրք, 1 սրբի համար 1 տարի,
7. Կ. Կէրթէնեան, Լոս Անձէլէս, 1 սրբի համար 4 տարի,

8. Մ. Ֆերբահեան, Լոս Անձէլէս 1 սրբի համար 3 տարի.
 9. Կոստանդեան Եղիարք, Լոս Անձէլէս, 1 սրբի համար 1 տարի,
 10. Մ. Մովսէսեան, Հեղթըհիլ, 1 սրբի համար 1 տարի,
 11. Դաւիթ Մորեան, Պրիւքսէլ 1 սրբի համար 3 տարի,
 12. Մ. Մէօթէմէտեան, Գակազիկ, 2 սրբի համար 2 տարի,
 13. Գոնսաւանցայի Գլ. Խաչ, 1 սրբի համար 1 տարի,



Գայուս Կիւլպենկեան

14. Պուլկարահայ Գ.թ. Խաչի Շրջ. Վարչ., 17 սրբի
համար 1 տարի:

Վերջին երկու տարուան մէջ Ամերիկայի Հ. Կ. Խա-
չի Ճեմարանին յատկացուցած էր 150 տոլար 1930—31ին,
300 տոլար ալ այս տարուան համար: Այս դրամը զրկուե-
լով Պուլկ. Գ.թ. Խաչի Շրջ. Վարչութեան միջնոցաւ, այս
վերջինի սրոշման համեմատ անցեալ տարի դպրոց ըն-
դունուեցան 10 ցերեկեաներ, իսկ այս տարի 4 դիշերո-
թիկ և 12 ցերեկեայ որը ու աղքատիկ երկուեռ աշակերտ-
ներ: Այս սաներուն դպրոցական թոշակին կէսը կամ քա-
ռորդը այս կերպ վճարուելով Հ. Կ. Խաչի կամ Գ.թ. Խա-
չի կողմէ, դպրոցը իր կողմէ խոշոր զոհողութիւն մ'ըրած



Արշալոյսի Հայուհեաց Ընկերութիւն
(Վարչութեան անդամներն են ծախէն աջ նստողները՝ Տիկիններ
Վէաթրիս Թաղոսեան, Մառի Նազաշեան, Լիւսի Քէօլեան,
Էլիզ Գամպուրեան, Վասգանոյշ Նահիկեան, ոտքի կանգ-
նողներու ծախէն հինգերորդը՝ Տիկ. Արաքսի Մար-
տիրոսեան, իսկ Տիկ. Զուարթ Թիմուրեան՝ գանձապահը՝ կը բացակայի.)

և բերած է իր մեծ բաժինը այս որբերու պահպանման գործին մէջ:

Արդ, այս բոլոր զումարները, 9 տարուան մէջ հաւաքուած, եղեր են 1 միլիոն 754 հազար 657 լէվա (չուրզ 12,600 տոլար):

Ասոնց փոխարէն ձեմարանին մէջ պատսպարուած ու կրթուած այս որբերն ու աղքատիկ աղաքը դպրոցին վրայ արժեր են 2 միլիոն 417 հազար 253 լէվա: Նայելով և հաշուելով դպրոցական տարեթոշակները և իրենց համար եղած ծախսերը: Հետեւաբար Մեսրոպեան ձեմարանը Որբերու Ֆոնտեն կը պահանջէ 662 հազար 596 լէվա, ուրիշ խօսքով ձեմարանը իր կողմէ զոհաբերութիւն ըրած է այդ 192 որբ ու աղքատիկ աղաց համար այդքան դումար,

Ինչպէս ըսինք ասոնցմէ դուրս կը մնան դպրոցին մէջ սկիզբէն ի վեր ընդունուած աղքատիկ կամ ուսուցչի եւն: աղաք, որոնք ձրի, քառորդ կամ կէս թոշակով մտած են: Ասոնց թիւը ցարդ 100 լի կանցն ցարդ 100 լի կանցն:

ՖՈՆՏ

ՈՐԲԵՐՈՒ ԵՒ ԱՌՔԱՏԻԿ ՈՒՍԱՆՈՂՆԵՐՈՒ

ԱՍԱՑՈՒԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐ 1923—1925 ՇՐՋԱՆԻՆ

Ամերիկայէն Տիրայր Եպիսկ. ի միջոցաւ 300 ալ.	41100
Հ. Յ. Դ. էն (ձեմարանի համար Ամերիկայի մէջ հանգանակուած զումարին մէկ մասը)	3800
Տիկին Վերգին Տատիքողեանէ	8700
Ներսէս Զամքերթէնէ 500 ֆր.	2750
Ֆիլատէլիիա, Մր. Էմանի միջոցաւ հաւաքուած	4000
Գէորգ Էլպէկեանէ	25800
Վահան Յակոբեանէ	4000
Տիկին Սրբուհի Պտուկեանէ	12000
Տերեկօթիկ որբերու ազգականներէ	9000
Գումար . . .	111,350

ԱՍԱՑՈՒԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐ 1925 – 1932 ՇՐՋԱՆԻՆ

	Լ ԿՎ Ա
Լորտ Մէյըրս Ֆրենտէն 350 անգլ. ոսկի	232810
Կիւլպէնկեան Եղբարք 1320 ալ. Նիւ Եորք	182695
Էլպէկեանէ	19000
Վահան Յակոբեան	4000
Սուքիասեանէ	4200
Ժամկոչեանէ	10400
Տքթ. Ալեքսանդրի մօր կտակէն 50 ալ. Վուստր	6851
Արապեանէ	32000
Մահմետեանէ	36800
Հ. Ամպրուքեանէ 654 ալ. (Նիւ Եորք)	90164
Ֆ. Կ. Թէլֆէեանէ 475 » »	65685
Կոստանդեան Եղբ. 120 » Լու Անձէլէս	16560
Կ. Կէրթէմէնեանէ 490 » »	67605
Մ. Ֆէրբահեանէ 360 » »	49660
Տիվա Social Club 360 ալ. Նիւ Եորք	49619
Ամերիկա հանգանակութենէն 2307 ալ. 01 սէնթ	318367
Մ. Մովսէսեան, 120 ալ. Հէվըրհիլ	16560
Տիար Թոփալեանով հանգանակուած 400 ալ.	55200
» Կոստանդեանէ 120 ալ.	16580
Ֆիլատէլֆիա Յանձնախումբի հանգնկթ. 82 ալ. 25	11350
Վահան Օհաննեանէ	800
Տ. Մեսրոպ Ա. Քահ. Անտոննեանէ	6000
Մ. Մէօթէմէտեանէ. Զակազիկ	21000
Օ. Պէքանեանէ, Գահիրէ	11400
Արշ. Հայուհեաց Ընկ. Ն. Եորք 255 ալ.	25220
Արմէն Մորեանէ, Պրիւքսէլ 50 անգլ. ոսկի	33500
Միքայէլ » » 20 » »	13400
Արտ և Մանուկ » » 5 » 14 չ.	3819
Գալուստ Կիւլպէնկեան, Բարիզ, 10000 ֆր.	54050
Դաւիթ Մորեան » » 9000 ֆր.	48810
Զամքերթէն Ներսէս, Անդերս, 3000 ֆր.	16320
Թագւոր Թագւորեան, Բարիզ, 2000 ֆր.	10800

Տիկ. Մարդաբիտ Պօղոսեան, Բարիգ, 200 գր.	1080
Մր. Էնման, Hilfsbund ընկ.	23570
Գթութեան Խաչով Հ. Կ. Խաչ, Պոսթոն	38625
Արշակ Գրիգորեան, Պուքրէշ 500 լէշ	420
Հ. Հայրապետեանէ, Գոնստանցա	8400
Գթ. Խաչէն, Գոնստանցա	5840
Ցեցեկեաներէ	1950
Հալաձեանէ	5200
Մովսէսեանէ	15000
Տիկին Մարիամ Թանուրճեանէ	1000
Բարսեղեանէ (Վասիլէվա)	5000
Գասպարեանէ	3000
Կարապետեանէ	3000
	<hr/> 1,754,657



ԱՅՍ ՈՐԲԵՐԸ ՃԵՄԱՐԱՆԻՆ ՎՐԱՅ ԱՐԺԱԾ ԵՆ

1923—24ին	3	գիշերօթիկ	7	ցերեկեան	73400
1924—25ին	7	»	8	»	152600
1925—26ին	17	»	4	»	334200
1926—27ին	14	»	4	»	269200
1927—28ին	23	»	6	»	444600
1928—29ին	17	»	6	»	301400
1929—30ին	14	»	4	ճանպրհծխոք	289537
1930—31ին	15	»	13	»	291600
1931—32ին	15	»	15	»	260616
					<hr/> 2,417,253
Ընդհ. գումար					1,754,657
Ստացուած գումարները					<hr/> 662,596

ՍԱՅՐԱՅԵԼ ԽՆԱՑՈՂՈՒԹԻՒՆ ՊԻՒՏԱՀԵԿ ՄԷՋ

Մեր յարգելի ընթերցողները, Հայ ժողովուրդը,
պիտի ըստն անշուշտ.

— Եթէ շուրջ 700,000 լէվա զռհողութիւն մը կըրցած է ընել Մեսրոպեան ձեմարանը, ապահովաբար ունեցած է ուրիշ աղբիւրներ եւս: Անշուշտ ձեմարանը շահաբեր գործ մը եղած է և կրցած է յաւելեալ գումարներ ապահովել, այդքան որբեր խնամելու և կրթելու համար. կամ ձեմարանի մէջ ընդունուած գիշերօթիկ ու ցերեկեայ սաներէ սատացուած գումարները բաւեր են նաև անթոշակ աշակերտներու համար ես, և կամ ձեմարանի Տընօրէնութիւններ, որոնք յատկացուցեր է այդ չվճարող տղոց ի հաշիւ:

Այս', Մեսրոպեան ձեմարանի Հիմնադիր-Տնօրէնը գտած է բաւական կարեւոր հանք մը և աղբիւրներ, որոնք ցարդ օգտակար եղած են. պիւտանէի խոշոր բացերը գոցերու համար: Ահա մեր խոստովանութիւնը:

Առաջին, մեր գտած ՀԱՆՔԻ աղբիւրը եղած է խնալողութիւնը և ծայրասինան խնայող ուրիւնք:

Ձեմարանի հիմնարկութենէն մինչև այսօր մեր տարեկան պիւտանէն աներեւակայելի ասախճան փոքր եղած է. այս 9 տարուան մէջ մեր դպրոցական պիւտանէն, բացի շէնքերու ձեռնարկներէն եղած է շուրջ 550 - 600 հազար լէվա: Իսկ այս վերջին տարին մեր պիւտանէն է 450 հազար լէվա (շուրջ 3500 տոլար, 90 հազար ֆրանք):

Այս տարուան ուսուցիչներու տարեթոշակը նախա տեսուած է 240.000 լէվա: Մնունդի համար 150,000, կուսաւորութեան, ջերմութեան և զանազաններու 60,000 լ. ընդ ամէնը 450 հազար լէվա, ինչպէս ըսկնք:

Արդ, եթէ բաղդատութեան դնէինք ուրիշ դպրոցներու հետ, օրինակ Սոֆիայի Սզգ. Վարժարանի պիւտ-

Ճեմարանի Ծրջաբառարտերը եւ Ուսուցչ. Կազմը 1930ին



ճէին հետ, պիտի տեսնէինք խնայողութեան չափը։ Այդ վարժարանին այս տարրուան պիւտծէն է 270 հազար լէվա, ան նախակրթարան մըն է; ցերեկեայ, 4 ուսուցիչներով, մինչդեռ ձեմարանը թէ՛ գիշերօթիկ է և թէ՛ ցերեկեայ, թէ՛ նախակրթարան է, և թէ՛ կրթարան (pro gymnasie) և Ուսումնարանի (gymnasium) կարգեր ունի; բացի անօրէնէն ունի 15 ուսուցիչ, ուսուցչունի; որոնց մեծ մասը բարձրագոյն կրթութեան ցենզ ունենալով բարձր պէտք է վճարուին։


Հսո բաղդատութեան չենք ուզեր դնել դրացի տերութիւններու մէջ հայ հաստատութիւններու պիտմէներուն հետ, օրինակ Պուքրէշի Ազգ. վարժարանը, որ ցերեկեայ է միայն, նախակրթարան ու կրթարան, չունի նոյնաղէս դպրոցական չէնքի վարձք, տարեկան պիւտծէ ունի շուրջ մէկ ու կէս միլիոն լէյ (մէկ միլիոն 250 հազար լէվա)։

Ի՞նչպէս կարելի է, ուրեմն, այս խնայողութիւնն ընել, այսքան փոքր պիւտծէով մը դուրս գալ։

Գաղտնիքն հոն է որ Հիմնադիր-Ճնօրէնը իրեւ ուսուցիչ, շաբաթական բաւական շատ թիւով դաւեր աւանդելով հանդերձ, պիւտմէին մէջ իրեն ամսաթոշակ չէ նըշ շանակած։ կամ եթէ նշանակուի իսկ, Մերոպեան ձեմարան բարոյական անուան վրայ առերեւոյթ պահանջ մը կը մնայ։ Ուսուցիչներէն մին Օր. Ֆրանսունի նոյնաղէս պահանջք կ'արձանագրէ ձեմարան բարոյական անունին վրայ, իրեւ Դէսրգ Մերոպի ընաանիքին մէկ անդամը։ Այլողջ խոհանոցը, ներքին աշխատանքները նոյն ընտանիքին անդամներուն վրայ կը ծանրանան, միշտ պահանջք, որ խսկական (effectif) պիւտմէին մէջ չեն անցնիր։ Միմիայն այս խնայողութիւնները տարեկան շուրջ 180—200 հազար լէվայի կը հասնին։

Ասոնց վրայ պէտք է աւելցնել նաև այն որ Գերմանիերէնի ուսուցիչը ձրի կը դասաւանդէ, վճարուած ըլլալով Hifsbund գերման ընկերութեան կողմէ։

Իսկ այս վերջին շաբաթներու պիտածէին թեթեւացումը յայտնապէս կը պարախնք անոր որ չնորհիւ Տիար Միհրան Առւրատեանի փոխառուութեան, աղասուած ենք դպրոցի շէնքի վարձքերէ, որոնց տարեկան գումարը 70—80 հազարի կը բարձրանար մեր առաջին տարիներուն:



Ճեմարանի առաջին յարկը
Քեսելինչեան եղբայրներու միջոցաւ սինուած

ՃԵՄԱՐՄՆԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՊԱՏԿԵՐԸ

Աւելի շոշափելի, յստակ գաղափար մը տայրու համար թէ ձեմարանը ի՞նչ զոհողութիւններու, նիւթական, ֆիզիքական ու հոգեկան ի՞նչ հատնումներու արդիւնք է, պէտք է տանք անոր այժմու տնտեսական պատկերը:

Ամէնէն պերճախօս փաստերը թիւերն են, հասարակ թուարանական թիւերը: Տանք ուրեմն, այդ թիւերէն:

Ի՞նչ ունի այսօր ձեմարանը, ի՞նչ արժած է իրեւ դրամ:

1. Մեսրոպեան ձեմարանի հողը, 4095 քառ. մեթր տարածութեամբ, զնուած է 360.000 լէվայի: Այս 4095 մեթրէն գացած է ճամբաններու, դրացիներու 1454 մեթր և մնացած է այժմ զուտ հողամաս 2641 քառ. մեթր:

2. Աղջկանց ննջարանին, ճաշարանին և խոհանոցին նորոգութեան ծախք եղած է 45,750 լէվա:

3. Դպրոցի առաջին յարկը շինած են Եղբարք Քէսէլինչէֆ, պայմանագրութեամբ, 380000 լէվայի:

4. Բաղնիքի շէնքը, լուացարան եւն. 105 քառ. մեթր տարածութեամբ, արժած է 133,146 լէվա:

5. Դպրոցին երկրորդ յարկը 240 մեթր տարածութեան վրայ, երբ նոյն Քէսէլինչէֆ Եղբայրներու կողմէ յանձնառութիւն եղած էր շինել 330 հազար լէվայի, մեր անհատական նախաձեռնութեամբ և ճիգերով, շինուած ու արժած է 259 հազար 458 լէվայի, մեկուկես յարկ, լաւ նախանիւթերով:

Այսպէս ձեմարանի ամբողջ շէնքերը, անշարժ գոյքերը արժած են 1 միլիոն 178 հազար, 355 լէվա. (Ծուրջ 8500 տուար):

Անշուշտ 7—9 տարուան մէջ այսքան արդիւնք, այսքան շինութիւններ, աչք ծակող յաջողութիւն մը պիտի նկատուէին և ձեմարանի Հիմնադիր Տնօրէնը պիտի համարուէր Պուլկարահայոց մէջ եթէ ոչ առաջին մեծ

վաճառականը կամ գործարանատէրը, գէթ պիտի նկատուէր առաջին բարիքալիս հայ ուսուցիչը. որ քիչ ժամանակի մէջ այսքան կլորիկ շահ մը կրցեր է ապահովել, դուք ըսէք կրցեր է շահազործել ազգն ու իր որբերը: Այսպէս ալ ըսողներ եղած են ու կանո նոյնիսկ վերջերս գըտնուեցան «Վերածնունդ» անուան տակ թաքնուած ու իրենք զիրենք հայ մշակոյթի ու կրթութեան մեծ ուահվիրաներ ծախող մարդիկ, որ վերջերս հոգաբարձական ընտրութեան միջոցին չի խղճահարեցան իրենց հրապարակային կոչին մէջ գնելու. «Մեր քթին տակ, ազգային դրամներով, յանուան հայ ժողովուրդի և հայ որբերու հաւաքուած է ուսուցիչի մը կողմանէ անազին գումարներ և կառուցած է իր սեփական եւ հոյակապ շենքեր, շահազործելով նոյն ժողովուրդի ուսումնատենչ ու որբասէր զգացումները»: Նոյնիսկ ըսողներ կան թէ «Տնօրէնը, բացի այս շէնքերէն, Ամերիկեան պանքաներու մէջ ունի աւելի քան մէկ միլիոն լիվա, զորս անձեռնմխելի պահած է իր անձնականին համար»: Իմանալով այս հաւասումները, ճիշտ է, գրեցինք մեր բարեկամներուն Ամերիկա, որպէս զի բարի ըլլան հետապնդել ու գտնել այդպիսի



Ճեմարանի նաշարանը

կումար մը, քանի որ մենք չենք գիտեր կամ մոռցեր ենք անոր հասցէն, չըլլայ որ սնանկացած դրամառուն ներէն մէկն ըլլայ, եթէ կարելի է գտնել՝ իմացնեն մեզ որ ջանանք օգտագործել կամ առելի ապահով դրամառուն մը փոխադրենք զայն...

Անշուշտ, մէկ կողմ դնելով երգիծանքը, լրջօրէն շարունակենք նաև առաջ թուաբանական պերճախօս թիւերը:

Ճեմարանը այսօր, այսքան արժէքով անշարժ գոյքերու փոխան ունի պարտ:

1. Ճեմարանիս մեծ բարերարը, Տիար Մինրան Մուռատեան, խոչոր փոխատուութիւն մընելով 10 տարիէն վճարելի, անտոկոս, ամբողջ չենքերը առած է իրօքէի տակ և այսօր կը պահանջէ 676+20=696 հազար լէվա: Այս գումարին 4/10ը պէտք է վճարուած ըլլար ցարդ, բայց անկարելի եղաւ ճեմարանի տնտեսական սոսկալի տագնապին պատճառով:

2. Քէսելինչէֆ եղբայրները դեռ առաջին յարկի 380000 լէվայէն կը պահանջէն մաս մը գումար: որ հարիւրին 12 տոկոսով այսօր կը հասնի 80.000 լէվայի:

3. Մեր խնամակալութեան վերջին ժողովներէն մէկին մէջ Տեսչութեանս կողմէ ներկայացուած հաշիւ մը ցոյց կուտար թէ ճեմարանն ունի նաև 266 հազար լէվա պարտքեր զանազաններու, պետական տուրքի, հացազործի, ուսուցիչներու եւն: Հետեւաբար ճեմարանի այսօրուան պարտքն է մէկ միլիոն 42 հազար լէվա:

Ինչպէս կը անսուխ ճեմարանի ամբողջ անշարժ գոյքերը, որ այնքան կրճատուած, պակսած, գործածուած ու մաշած են: Եթէ իրենց սկզբնական արժէքով ընդունուին, հազիւ գոցեն եղած պարտքերը: Յայտնի է սակայն որ 4095 քառակուսի մեթրէն 2641 մեթր մնացած հող մը, 7 տարի է աղոց ճեռք անխնայ գործածուած դպրոցի մը չենքերը չեն կարող արժել այնքան, որքան արժած են:

Եւ սակայն ձեմարանը այս պարտքերէն դուրս դեռ	
ունի հետեւեալ պարտքերը.	
1. Հիմնագիր Տնօրէնի դրած դրամագլուխը	1 և 1 ա
ըստ 1925 Աւագ. ի տեղեկատութեան	350.000
2. Հիմն. Տն. ին դրած շարժուն գոյքերու գինը	100.000
3. " " Յորելեանէն գոյացած գումարը	40.000
4. " " դասագիրքերու վճառումէն գոյացած գումարը	180.000
5. " " թոշակներէն խնայուած գումարները	432.000
6. " " ընտանիքի անդամներու թոշակներէն խնայուած գումարները	360.000
7. Մուրատեանի անձնապէս Տնօրէնին նուիրած գումարները	370.000
	<u>Գումար</u> 1,832.000

Ասոնց կարգին յիշենք նաև ձեմարանի բացառիկ մէկ եկամուտը.

6 տարի Պատի Օրացոյցներէ զուտ չափ:

1926ին	21.000
1927ին	35.000
1928ին	71.612
1929ին	60.000
1930ին	38.286
1931ին	21.481

Ընդհանուր գումար 2.079.379

Հետեւաբար ձեմարանը լավեր, մաքրեր, սպառերէ է ոչ միայն Հիմնագիր Տնօրէնի 670 հազար լէվա դրամագլուխ գումարը, թոշակներէ խնայուած 792.000 լէվա գումարները, Մուրատեան պատուական բարեկամին ու բարերարին 370.000 լէվա Գէորգ Մեսրոպի իբրև դրամագլուխ արուած նուէր գումարները, այլ նաև շուրջ 250.000 լէվայի Օրացոյցներէ զուտ չահերը, և բառասիկ ու բացէն եկած ուրիշ հասոյթներ, ինչպէս հանդէսներէ, թատրոններէ, վիճակախաղերէ գոյացած գումարները:

ԱՅՍ ՏԱՐՈՒԱՆ ՊԻՒՏՑԵՆ ԵՒ ՀԱՅԿԱՐԱՆԸ

Տնտեսական այս պատկերին առջև, պէտք է շեշտենք
և ա'յն որ համաշխարհային տնտեսական ահաւոր տագ-
նապը առաւել եւս անդրադարձած է մեր վրայ։ Գիտենք
թէ՝ հայ ժողովուրդն ալ ամէնէն շատ տապկուողներէն
մէկն է. թէ՝ մեր ծնողներէն շատեր չկրցան ու չեն կր-
նար օրը օրին իրենց յանձնառութիւնները կատարել. թէ՝
մեր վարժարանին մէջ որբերու պաշտպան անձերէն կամ
միութիւններէն շատեր ձեռք քաշեցին ու չկրցին շարու-
նակել իրենց երբեմնի աջակցութիւնը։ Այս պայմաննե-
րուն մէջ մեր կացութիւնը կը դառնայ յոյժ ծանր ու
անտանելի։ Մեր այս տարուան պիւտճէն, այսքան ինսա-
յողութիւններէ յետոյ, խոչոր բաց մը կը ցուցադրէ։
Վերջիրս համառօտ զեկուցում մը տպագրեր էինք սեղմ
շրջանակներու համար։ Այդ զեկույցին համեմատ տարւոյ




Հ. Ամրութեան

Յունավ. մէկէն մինչև Մելպո. 1 մեր պիւտնէի բացը կը նախատեսուէր 183.655 լէվա, եթէ բոլոր ծնողներն ու յանձնառուները վճարեն իրենց բաժին ինկած պարագը։ Այժմ այդ բացը եղած է շուրջ 140.000 լէվայի (շուրջ 1000 տուլար)։ Մեր այդ զեկուցին մէջ կը զրէինք «Մեր պիւտնէի այս բացը զոցել խորհած ենք Հայկարաններու վաճառումով, և յոյս դնելով մէկ քանի տղասէր ու բարերար սրտերու և նուիրատու ազնիւ աղջայիններու վրայ։ Անաթէ ինչու պիտի խնդրենք պաղատագին որ մեր Հայկարանները գնահատուին ու վաճառուին, և անոր որ կը զրկենք՝ չմերժեն մեզ այդ փոքր զումարը՝ գրքին փոխարժէքը։»

Երկու երեք ամսուան մէջ եթէ մեր պիւտնէի բացը 43.000ով պակսեց, այդ կը պարաինք Հայկարաններուն։ Հետեւաբար ձեմարանին գոյութիւնն ու փրկութիւնը այս տագնապալի օրերուն Հայկարաններէն կ'ապասենք։ Պիտի չգանուին արդեօք 4—500 անհատներ, բարեկամներ, որ ուզէին օգտուիլ Հայկարանէն և օգնած ըլլալ ձեմարանին։





Ճեմարանի այժմու տեսքը

ԵԶՐԱԿԱՑՈՒԹԻՒՆ

ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒԽՐԴ,

Ահա քու մէկ զաւկիդ համարատութիւնը Ըսի քեզի իմ գաղափարական գործունէութեան շարժիչ ոյժը, պարզեցի Քեզ իմ դաւանանքը, պասմեցի Քեզի հայ դպրոցի մը հիմնարկութեան ծնունդը, ծնունդ տուաղ ազդակները, անոր առաջին յաջողութիւնները և կրած առաջին հալածանքը, անոր տարագրուիլը, եղած ճիգերը, զոհողութիւնները, հատնումները, անոր իննամեայ կեանքը, և այսօրուան իրական պատկերը:

Այս համարատութիւնը կուգայ անգամ մը եւս ապացուցանել թէ հայ միտքը, հայ մշակոյթը պէտք է անցնի միշտ հալածանքի բովերէն, տարագրութեան ուղիներէն: Քա՛ւ լիցի որ ես ուզեմ համեմատել այս Ճեմարանի համեստ ձեռնարկը հայ մողավուրդի մեծ զաւակներու խնկելի յիշատակներուն՝ ձեռնարկներուն հետ բայց կարծես մխիթարութեան շունչ մը ունեցեր եմ ու կ'զգամ իմ ճամբուս վրայ, մտածելով թէ այս է եզերնաև պատկերը մեր բոլոր հին ուսմիթաններուն: Այսօրուան գովարանուած ու փնտուած Պէրաբէրեան մը նոյն բախտին արժանացաւ մեր մէջ. 2 տարի Գատարդիւղի մէջ, այդ հայշայֆ թաղին մէջ, քիչ հալածանք չկրեց, մինչև որ տարագրութեան ճամբան բռնեց ու գնաց թառիլ Սկիւտարի բարձունքներուն վրայ: Այսօր այնքան ասաւուածացած Մխիթար Աբբան աչքիս առջեւն է շարունակ, հալածուած կիպրոսի վանականներէն, 40 աստիճան տաքութեամբ աղբիւրի աւազանին մէջ միս մինակ, հալածուած Պոլիս, իզմիր, պատուհաններէ վախուսատվ, կանացի զգեստաներով գէպի Մոռեա հեռաւոր, անհայ, անապատ թերակղզին,

ապա դէպի կենևտիկի ամայի, անմարդաբն ակ Ա. Ղազար կղզին:

Հալածանք բոլոր մտաւորականներու դէմ, ինչե՛ր չէ ըստ այս ժողովուրդը. հայ վարժապետը բարիա է, խամաճիկ, մանկամիա՝ եթէ ստրուկի հոգի կը կրէ ան, ամբարտաւան, անկրօն, անհաւատ, դաւաճան է ան, եթէ քիչ մը ցեղային հպարտութիւն, անհատական արժանեաց գիտակցութիւն կայ անոր մէջ:

Եւ սակայն հայ վարժապետը բեմերու վրայէն բարձրագոչ պիտի աղաղակէ իր դիտակցական ձայնը «Ապագան Դաստիարակինն է» (Ծ. Յ. Պէրպէրեան):

* * *

Այս համարատութիւնը ցոյց պիտի տայ քեզի, Հայ ժողովուրդ, թէ ո՞ւր է ճշմարտութիւնը: Ճիմակ Դու'ն ըսէ, պատուական ժողովուրդ: Հայոց, թէ ո՞վ է շահագործողը և շահագործուողը: Ո՞վ է որ տուեր է ու կուտայ իր ունեցածն ու չունեցածը, իր քսակն ու հոգին աղգային կրթական մեծ նպատակի մը համար:

Շատեր ըսեր են ու կ'ըսեն, նոյնիսկ վեղարաւոր բարձրատիճան կրօնաւոր մըն ալ վերջերս կը գրէր ինձ, անհատական մասնաւոր վարժարան մըն է ձեմարանը, ուրեմն, շահու խանութ, հայ վարժապետ մը՝ վաճառական, ուսում կը ծախէ, դրամ դիզելու համար...:

Խեղճ Հայ ժողովուրդ, քու անունով երդուընցող ու սոնքացող ներկայացուցիչներէդ քանիներ ո'րքան կոյր են, ո'րքան մանուկ:

* * *

Այս համարատութիւնը չէ եղած, սակայն, ցոյց տալու քեզ, ո՞վ իմ Հայրերու Սերունդը, թէ ձեմարանին հիմնադիրը իր ամբողջ զոհաբերութիւնն ըրած է, որպէսզի Դուն պարտական մնաս կամ երախտակարտ: Ո'չ, քա՛ւ լիցի:

Այն բոլորը որ տուեր եմ, որ կը շարունակեմ տալ,
չեմ տուած ու չեմ տար իբրև վարկ, ապագային քեզմէ
պահանջելու համար, ո'չ, ոչ մէկ սանթիմ, ոչ մէկ սէնթ
պարտական ևս դու քու զաւկիդ կամ զաւակներուդ, առ
նոնք զաղափարի մը մի առաքեալները, իտէալ իրակա-
նացման սատարները, արդէն իսկ վարձարուած են, ար-
դէն առած են աւելին ինչ որ տուած են:

Երանի թէ այս սուրբ գործը, ազգային դաստիարա-
կութեան գործը արդիւնաւոր դառնար, որովհետեւ Քու
փրկութիւնդ ատոր մէջն է: Այն ատեն յաւելուածով
վարձարուած պիտի ըլլային քու լոյսի մշակ զաւակ-
ներդ, կատարած պիտի համարէին իրենց որդիական
պարտականութիւնը հանդէալ Հայրենիքին ու Յեղին,
մայրեցու ՄՕՒԾ, Հայ Ազգին:



ՅԱՅ ՃՈՂՈՎՈՒՐԴԻՆ ԳՆԱՅԱՏՈՒԹԻՒՆԸ



Անկեղծ ըլլալու համար պարտաւոր եմ խոստովանիլ թէ Մեսրոպեան ձեմարանի նման հաստատութիւն մը հայ և օտար շրջանակներու մէջ առաջին օրէն ունեցաւ իր գնահատողները և քաջալերողները:

Ապերախտութիւն պիտի ըլլար չխոստովանիլ այս: Առաջին օրէն, երբ ձեմարանը բացուելու հնարաւորութիւններն ստեղծուած էին, գտնուեցան հայ թերթեր Հայրենիկ և Ասպարէզ, որոնք յէյմէկ խմբագրական նուերեցին գործին կարեւորութիւնը շեշտող: Այնուհետեւ դըրիթէ բոլոր աչքի զարնող հայ թերթեր, Պայքար, Հ. Կոչնակ, Կոռնելի, Հայ Սիրտ, Ամերիկայի մէջ, Ազդարար, Նոր Լուր, Ժամանակ Պոլսոյ մէջ, Յառաջ, Ապազայ, Նոր Երկիր Բարիզի մէջ, Յուսաբեր, Արախ Եգիպտասոսի մէջ, Հորիզոն Սելանիկի մէջ, Հայաստան, Նոր Արշալոյ Ռումանիոյ մէջ, Արախ, Նոր Արախ Պուլկարիոյ մէջ եւն: Գըրեթէ ամէնքն ալ յարմար առիթներէ օգտուելով խմբագրականներով, թղթակցական և այլ յօդուածներով անդրագրած են այս հաստատութեան և միշտ վեր առած են անոր օգտակարութիւնը, կարեւորութիւնը, կատարած ու կատարելիք դերը Պալքաններու մէջ և անոր աջակցութեան՝ օգնութեան հասնելու անհրաժեշտութիւնը:

Հաճելի պիտի ըլլար անշուշտ անոնց բոլորէն ալ մէջ-բերումներ ընել, արտասպումներ կատարել, բայց աւելուրդ կը նկատեմ, որովհետեւ անոնք բոլորը հրապարակին վրայ են, հասարակութեան սեփականութիւնը:

Եւ սակայն հոս յարմար կը դատեմ դնել քանի մը էջեր ստացուած բազմաթիւ շնորհաւորական, գնահատական ու քաջալերիչ նամակներէն, գոնէ հայ աչքառու, բարձրաստիճան անձերէ, հայ մտաւորականներէ են. ստորագրուած, առանց դաւանանքի, առանց կուսակցական խտրութեան:

ԳԱՐԱՏԱԿԱՆՆԵՐ

ԳԱՅՅԱԿԱՆՆԵՐ

Կիւիկիոյ ծերունազարդ Հայրապետի մեկ նամակէն,

«Օտար հորիզոնի վրայ Զեր հաստատած կրթարանը
կամ ջեմարանը, այնքան ճգնաժամային օրերէ և դեպ-
քերէ յետոյ, թէ հիացումս և թէ նախանձս կը շարժէ. կը
հիանամ որ հայուն անուռած նկարագիրը կը պատկերա-
ցնէք. կը նախանձիմ, որովհետեւ հին և անցած օրերուն
չեմ կարող վերադառնալ. մոռցած եմ երիտասարդութիւնս,
մոռցած եմ վարժապետութիւնս, լեռնակուտակ ցաւերն
ու տառապանքները ամէն բան թողած են իրենց արիւ-
նստ քղանցքներուն տակ»

«Կը մաղթեմ ամէն յաջողաւթիւն, իցի՛ւ կրթարանիդ Սաները լաւ օրերու արժանան և մեր ոսկորները զուարթացնեն իրենց յաւիտենական քնարանին մէջ»:

«Հայրական Սիրոյ և Օքնութեան ողջունիւ
ՍՍՀԱԿ Ա. ԿԱԹՂ. ԿԻԼԻԿԻՈՑ

1931 Օգոստոս 14, Անրիկիաս

Մեծ. Տիար Գէորգ Մեսրոպ

Հիմնադիր-Տնօրին Մեսրոպեան ձեմարանի

Բավլովս, Սոֆիա

Անկեղծ հաճոյքով կարդացինք Զեր Յուլիս 27 թը-
ուակիր գրութիւնը, որով կը շնորհաւորէք մեր նոր
պաշտօնը, և այդ առիթով կը նուրիցք մեզ օրինակ մը
Զեր Հայկարանէն:

Շնորհակալութիւն Զեր շնորհաւորական վելուն ար-
տայայտութեանց համար, որոնք չախազանցութիւն պիտի
ըլլային, եթէ չթրթուային զգայուն հոգիի մը թովքով:

Զեր կրթական գործունէութիւնը, որուն նուրիրուած
էք անդրդուելի հաւատքով մը, կը գնահատենք: Հիանա-
լի քաջութիւն մըն է օտար երկրի մը մէջ Հայ միտքը
կերակելու համար պահել վառ դարբնոց մը: Ուրախ ենք
որ Տիար Միհրան Մուրատեան իր բարերար ձեռքը կար-
կառած է Զեզի, չինելով Զեր դպրոցին շէնքը:

Վստան ենք որ, հեռի ամէն մասնաւոր շահերէ և
վե՛ր կուսակցական հաշիւներէ, Պուլկարիոյ մայրաքա-
ղաքին մէջ կը փառաւորէք Ա, Մեսրոպի գործն ու անու-
նը, զոր դուք ալ կը կրէք Զեր ձեմարանին հետ, և կը
օժաէք Զեր մտքի զաւակները Մահակ-Մեսրոպեան ազնիւ-
նկարագրով, որ կ'արտացոլայ նուրիրումի և ծառայու-
թեան բարձրութիւններուն վրայ:

Շնորհակալութիւն նաև Զեր Հայկարանին համար:
Շատ աղուոր գործ մըն է իր բովանդակութեամբ: Ան-
շուշտ օգտակար պիտի ըլլայ ա՛յն Հայոց, որոնք հեռացեր
են իրենց բնաշխարհէն և կամ ծներ են օտար աստղերու-
տակ, և կ'ուզեն կարեւոր ծանօթութիւններ ունենալ ի-
րենց ազգային պատմութեան վրայ:

Զեր ՀԱՅԿԱՐԱՆԸ կը յանձնարարենք Սփիւռքի ամե-
նայն Հայոց ուշադրութեան և հնչուն գնահատանքին:

Օրհնաձայն ողջոյններով

Աղօթարար

ԲԱԲԴԻՆ Ա. ԿԱԹՈՂ. ԿԻԼԻԿԻՈՅ

Կ. Պոլիս 13 Հոկտ. 1927

Ազնիւ Սիրելի,

Մեծ հաճոյքով և ուրախութեամբ կարդացի նամակդ ու միսիթարուեցայ յոյժ, աեսնելով որ գլուխ կանգնած կրթական մեծ ու կարեւոր ձեռնարկի մը և իբրև լուսոյ ու գիտութեան ուահվիրայ կը շաբունակէք ջամբել մատաղատի մանուկներուն ուսման ու կրթութեան փրկարար սնունդը, մանաւանդ Հայութեան հոծ թիւ մը կազմող այդ դազութին մէջ, որ այնքան պէտք ունի հայ չունչով օծուն դաստիարակութեան. պահելու համար իր գոյութիւնը այդ օտար երկնքի տակ:

Ուրախ ենք, այս', որ Ձեր սիրելիութիւնը իբր հաւատարիմ Սանը յուսոյ վառարանին ջանակիր իր ուսուցիչներուն՝ կը հետեւի անշեղ ու անսայթաք անոնց լուսաշող քայլերուն ու անխտիր կը բաշխէ ինչ որ ստացաւ անոնցմէ: Արդարեւ մեծ ու գեռարին գործ, որուն ձեռնարկեր էք, ու ես հիացումով է որ կը դիտեմ այն յարածուն ու անխոնջ աշխատանքը, զոր տարիներէ ի վեր ի գործ կը դնէք հակառակ բազմաթիւ խոչերու ու խութերու. բայց նպատակը, զոր կը հետապնդէք, վեր է ամէն գովեստէ և որ պիտի կազմէ Ձեր ներկայ և ապագայ փառքը: Ապրի'ք, շատ ապրի'ք:

Մնամք

Աղջունիւ Սիրոյ Աղօքարար
Պատրիարք Կ. Պոլսոյ
ՄԵՍՐՈՊ ԱՐՔԵՊՈ. ՆԱՐՈՅԵԱՆ

իր մէկ ուրիշ նամակին

10 Մարտ 1931

«Արդարեւ հիացումի արժանի է կրթական ձեռնարկդ, և մեծապէս գնահատելի անհատական ջանքերդ, ձեմարանը հետպհետէ կանոնաւորելու և ճոխացնելու համար: Կարծես թէ կ'իրազործես այն համոզումը թէ հայը անհատապէս հրաշքներ կրնայ գործել, մինչ հաւաքականապէս անզօր կը մնայ:»

ՄԵՍՐՈՊ ԱՐՔԵՊՈՒՍԿՈՊՈՒ

11 Յունիս 1925

Պուլկարահայոց Առաջն. Տեղապահի ուղղուած մէկ նամակին

«Անձամբ դիմեցինք հոս Պուլկարաց Եքզարքի Տեղակալ Սրբազնին ու պարզելով խնդրոյն վիճակը և «Մեսրոպեան» վարժարանին ներկայ և ապագայ օգտակարութիւնը, իր միջնորդութիւնը խնդրեցինք, և իր փափաքին վրայ յանձնեցինք նաև գրաւոր նօր մը, ուր բացատրուած էին եղելութիւնը, հիմնադրին պատուաւորութիւնը, վարժարանին կարեւորութիւնը եւն, ու խնդրուած էր որ հաճի միջնորդել, որպէսզի վարժարանին բացումը տեւականանայ: Անշուշտ կը հաճիք մեր կատարած դիմումի պարագան հաղորդել նաև ալ. Գէորգ Մեսրոպի:

Պատր. Տեղապահ
Գէորգ ԱրքեպՈ. ԱՐՄԼԱՆԵԱՆ

Մեկ ուրիշ նամակին՝ ուղղուած մեզ,

« Տոքթ. Մէքալըմ, որ վերջերս Պուլկարիայէն վերադրաբաւ, ի մէջ այլոց գովեստով խօսեցաւ Ձեր հիմնած Կրթական Հաստատութեան մասին, ինչ որ մեզի առիթ ըլլալով մեծ գոհունակութեան, պարտք համարեցինք մեր սրտագին չնորհաւորութիւնները յայտնել Ձեր ձեռք բերած այս կարեւոր յաջողութեան համար, մանաւանդ օտար երկրի մը մէջ, ուր ամէնէն աւելի Հայ գաղութը կը կարօսի առնմային դաստիարակութեան:

Վստահ ենք որ Ձեր ջանքերը պիտի շարունակէք այդ ուղղութեամբ՝ աւելի եւս արդիւնաւոր ընծայելու համար Ձեր ստանձնած նուիրական գործը, և մենք կը մաղթենք Ձեզի ի բոլոր սրտէ լիակատար յաջողութիւն և մնամք ողջաւնիւ սիրոյ

Աղօթարար
Պատր. Տեղապահ
Գէորգ ԱրքեպՈ. ԱՐՄԼԱՆԵԱՆ

Մեծայարդ

Տիար Գէորգի Մեսրոպ

Բավլով, Սոֆիա

Սիրելի Բարեկամ,

Յուլ. 27 թուակիրդ կարդացի ամառուան արձակուրդէն վերադարձիս: Զբաղմանց պատճառաւ այսօր միայն կրցայ պատասխանել Ձեր շնորհաւորական խընդակակցութեանց՝ որոնք քաղցր են, վասնզի Արմաշական եղբայրակցի մը, հայ կրթական մշակի մը զգացմանց թարգման առջեր են, որոնց համար հաճեցէք ընդունիլ իմ սրատղին շնորհակալիքս:

Տասնեւեօթ տարիներ օտար երկրի մէջ հայ դպրոց. գործէն հեռու ապրելէ վերջ, հիմնապէս փոխուած պայմաններու ներքե հին, սիրուած հաստատութեան մը դադրած գործը վերսկսած ենք հոս, ինչպէս դուք հոտ, 40 գիշերօթիկ ուսանողներ, չորս դասարան և 8 ուսուցիչներ ունինք: Յուսալից՝ կ'աշխատինք:

«Հայկարան»էդ օրինակ մը զրկելով, կ'ուզէիր տըսպաւորութիւնս: Ճաշակաւոր և մաքուր տպագրութեամբ, ընդհանրապէս յաջող պատկերներով գեղեցիկ հասոր մը եղած է: Խիստ օգտակար և արժանաւոր կը գտնեմ նպատակը «Հայկարան»ին — Փողով բդականացնել Հայագիտութեան պատկանող նիւթերը՝ զորս մշակեցին հայազգի և օտար պատմագէտներ, բանասէրներ ու քննաբաններ:

Հայ պատանին՝ որ աղէաներու և հայ կեանքի ծանօթ պայմաններուն բերում ով՝ շա'տ համեստ ու շա'տ նախնական կրթութիւն միայն ստացած է, հայ արհեստաւորը, առեւտրականը՝ որ իր գործէն գուրս հետաքրքիր է Ազգին անցեալ կեանքն ու մշակոյթը ճանչնալու, սորվելու, գաղթական հայը՝ որ յաճախ չարատանջ գործաւոր է, բայց աղնիւ ծարաւն ունի ընտանիքին մէջ իր հայունասոիրական զգացումները զօրացնելու ու զանոնք օ

տար երկրի մէջ ծնած զաւակներուն փաստելու և իրր հայրենի նուրիրական աւանդ յանձնարարելու, գեռատի մայրը որ իր կաթէն ու ֆիզիքական հոգածութենէն զատ պարտք կ'զգայ Ազգ. առողջ գիտակցութեան մը կենդաւ նարար սնունդը ջամբելու ու քիչ մըն ալ աւելի՝ անոնք որ ընթերցող հասարակութիւնը կը կազմեն զաղութներու մէջ և սակայն առօրեայ հայ թերթերէն ու օտար վէպերու թարգմանութիւններէն դուրս՝ չեն գտներ յաճախ որ եւ է լուրջ դրուածներ՝ որ Հայու նկարագիրը ճանչցնէ ու դրոշմէ իրենց մտքին ու հոգւոյն վրայ, օա's, չա's պատ ուական տեսարան մը պիտի գտեն «Հայկարան»ի մէջ ուշադիր վերծանութեան արժանի:

Լեզուին յստակութիւնը, նիւթերու այլազանութիւնը, ճոխութիւնը, հակառակ ժողովրդական ըլլալու նպատակին և հեղինակին ասոր մէջ իսկական յաջողած ըլլալուն՝ ամբողջ հատորին մէջ տիրող գիտական պատմաննական ողին ու մերոտր ոչ միմիայն հեղինակին պատիւ կը թերեն, այլ մանաւանդ գործին իրական արժէքը կը բարձրացնեն. ու անոր ընթերցումը խիստ հաճելի, օգտակար և դաստիարակիչ կընծայեն:

Հեղինակին կողմէ իրրե Դասագիրք՝ մեծ խնամով հրատարակուած Հայ Ազգ. Պատմութեան և Եկեղեց. Պատմութեան հատորները արժէքաւոր ու դնահատելի նպաստ մը եղած էին Ազգ. Կրթութեան կենսական գործին:

«Հայկարան», նո՞յնքան արժէքաւոր նպաստ մըն է Հայագիտական Ծանօթութեանց ժողովրդականացման ներկայ էտական պահանջին:

Սիրելի Բարեկամս, փափաքս է և յանձնարարութիւնս՝ որ ամէն հայ ունենայ և կարդայ զայն:

Մաղթելով գեղեցիկ յաջողութիւններ հասորիդ և ձեմարանի գործերուդ:

Ողջունիւ ջերմ սիրոյ եւ յարգանաց
Ալօրարար
ՇԱՀԷ ԵՊԻՍԿ. ԳԱՍՊԱՐԵԱՆ

Բարիգ, 14 Դեկտեմբեր 1931

Յարգելի Բարեկամ,

Ստացայ Զեր 10 Դեկտ., ամսաթիւ նամակը, և անկեղծօրէն ցաւ զգացի այն անձկալից վիճակին համար ուրուն մատնուած է ձեր ձեմարանը, այսօր չի կայ Հաստատութիւն մը, սկսելով մեծագոյն կառավարութիւններէն, որ սասափկ ցնցուած չըլլայ համաշխարհային տնտեսական տաղնապէն, ամէն ոք ստիպուած է մաքառիլ, առկալու և տեւելու համար, մեր Միութիւնն ալ շատ դժուարին վայրկեաններ կ'անցնէ: Բոլոր սրտով կը մաղթեմ որ յաջողապէս յաղթէք ներկայ դժուարութեանց, քաջութիւն:

Գալով Զեր կրած յուստխաբութեանց, անոնք հասկնալի են, բայց կը կարծեմ թէ չարժեր որ չափազանց կարեւորութիւն տաք թշնամական զրոյցներուն աւելորդ իսկ էր տալ այն բացարութիւնները որոնց լոյսին տակ ուղած էք հերքել անոնք: Զեր զործը աեւական աշխատանքի և յարատե զոհողութեան կարօտ ձեռնարկ մըն է, որ շահու ազբիւր մը բնաւ չի կրնար ըլլալ:

Զերդ անկեղծօրէն
Վ. ՄԱԼԵԶԵԱՆ

21 Սեպտ. 1931 Նիւ Եորք

Սիրելի Բարեկամս,

Գրքին անունը շատ ընտիր գիւտ է և քաղցրահընչուն ականջին, իսկ սրտին սիրելի — Հայիարան: Ծնորհակալ եմ որ օրինակ մըն ալ ինծի դրկած էիք: Արդէն իսկ այս առտուան ընթերցմանս կարգին անցուցեր էի ու թղթատեցի և հսո հոն ինչ որ մասնաւոր ուշադրութիւնս գրաւեց, կարդացի ընդհանուր գալափար մը կազմելու համար, ինչպէս կ'ըսէք ձեր յառաջաբանին մէջ, սիրոյ ու նուիրման գործ է, ես ալ որ գրչի ու խորհուրդի նուիրուած եմ, կրնամ գնահատել արժէքն ու նշանակութիւնը այն զոհողութեան, որուն գնովը գիրքը արտադրուած է:

... Զեր վրայ ու ձեր գործին վրայ սէր ու խորհուրդը ունիմ, աւա՛ղ սակայն որ այդ սէրն ու խորհուրդը Զեզի զգալի բնծայելու պայմաններով չեմ կրնար թարգմանել: Կը ցանկամ ձեր յաջողութեանը, զի կը հաւատամ ձեր գործին օգտակարութեան և ծառայութեան արժէքին:

Սիրալիր Յարգանք
Ա. Ա. ՊԵՏԻԿԵԱՆ

16 Յունիս 1931, Նիւ Եորք

Սիրելիր իմ Պր. Գէորգ Մէսրոպ

Ապրիլ 24 թուակիր նամակու շատ ուրախացուց զիս և անուշ տպաւորութեան տակ թողուց: Հաւատա՛ որ մըաքէս անցածը սա էր, ա՛խ, հարուստ մ'ըլլայի և այսքան անձնուրացութեամբ ազգին ծառայութեանը նուիրուած սա բարեկամիս ազուսրիկ չէք մը ղրկէի իր այդ փառաւոր գործին համար: Եկուր տես որ ես ալ քեզի պէս անկուտի եմ:

Հրատարակութեան համար պատրաստած գերքդ իսկապէս հիանալի է, երբ լոյս տեսնէ, մենք ալ հոս ամէն ջանք կ'ընենք զայն սպառելու: Ճեմարանիդ գործերը այսքան յամառ ու աննկուն կամքով վարելու իրապէս հիանալի է: Աւա՛ղ, որ այդ կարգի ծառայութեանց արժէքները գնահատողներու թիւը շատ քիչ է ամէն տեղ, բայց մանաւանդ մեր մէջ:

Խ. Պէննէեան
(Խմբագրապետ Հ. Կոչնակի)

Սիրելի Բարեկամ.

... Զեզի ղրկեցի երկու օր առաջ առանձին ծրաբներու մէջ՝ 18 օրինակ «Ասպետ Լիպարիս», 12ը լաթակազմ, մնացածը թղթակազմ: Ասսնց ժամանումը իմացուցէք ուրիշ օրինակներ ալ կը ղրկեմ: Ասո՞նք կրնաք գործածել

ինչպէս որ ուզէք, կամ նուէր տալով իրք մըցանակ, և
կամ վաճառելով յօդուտ ձեմարանիդ:

Հարկ չկայ նորանոր և հանդիսաւոր հաւասառումնեւ-
րու իմ կողմէն՝ սիրազեղ զգացումներուս մասին, Զեր
ստանձնած գործին նուէրականութիւնը գիտեմ նոյնչափ
և անոր ծանրութիւնը: Կը մաղթեմ յարատեւութիւն,
կարողութիւն, առողջութիւն՝ և աւելի փայլուն յաջողու-
թիւն:

Զերդ սիրով
ՎԱՀԱՆ ՔԻՒՐՔՃԵԱՆ

Նիւ Եորք

Պատուական եղբայրակից,

Ստացայ սիրալիր հրաւէրդ ներկայ գտնուելու հա-
մար վարժարանիդ տարեկան հանդէսին: Շնորհակալ եմ
ի սրտէ:

Յաւս մեծ է, սակայն, որ չպիտի կարենամ ինձ հա-
մար իսկապէս նուէրական եղող այս պարտականութիւնը
կատարել՝ հակառակ ջերմագին փափաքիս: — «Հոգիս յօ-
ժար է, բայց մարմինս տկար:»

Յանձնարարուած է ինձ երբեք օդի հոսանքի չեն-
թարկել յոդնած ու ծերացած գլուխս: Արդ՝ անկարելի է
այս զգուշութիւնը ընել և արուած պատուէրին հետեւիլ
հանդիսասրանի մէջ: Եւ այս է միակ պատճառը որ յա-
ճախ զիս կը ստիպէ զրկուիլ հոգեպարար տեսարաններէ,
հանդիսութիւններէ: Եւ յետոյ, չեմ կարող ուրանալ որ
վարժապետ մըն եմ ես ալ: Շուրջ քառասուն տարի մնած
ու ապրած եմ վարժապետի յոյզերով, յոյսերով, ցաւե-
րով ու խինդերով: Ու որքան որ քանի մը տարիներէ ի
վեր քաշուած ու հեռացած եմ առաջարէզէն, ու կ'ապրիմ
վաստկուած դափնիներու կամ կուտակուած պարանք-
ներու տոկոսով, ես չեմ որ պիտի կարենայի, ի աւես սի-
րասուն աշակերաներուդ ցուցադրած ջանքերուն և տա-
րած յաղթանակներուն, զսպել ու զրկել ինքզինքս քանի

մը համեստ խօսքեր ալ իմ կողմանէ անոնց ուղղելու գերազանցապէս հաճելի պարտականութենէն և անսահման հաճոյքէն :

Որքա՞ն դժբաղդ եմ որ դիպուածը այս վայելքէն ալ կը զրկէ զիս՝ խօսելու անկարող վիճակի մը մէջ դնելով զիս սա միջոցին :

Մաքով ու սրտով հոտ եմ, քու քովդ: Ու կը խընդում որ, փոխանորդելով զիս, իմ անունովս ըսես բոլոր քու սանիկներուդ և սանունիներուդ, անո՞նց որոնք կը մնան և անոնց որոնք կը մեկնին վերջնականապէս, թէ աշխարհի վրայ ձշմարտապէս յաջողելու համար բաւական է ըլլալ անկախ մտքի և անշահախնդիր նկարագրի տէր, և թէ իսկապէս երջանիկ ըլլալու համար պէտք է ու բաւական է սիրել, ասառապիլ ու ներել:

Կը խնդրիմ որ իմ չնորհաւորութիւններս մտառացանես վարժարանիդ ուսուցչական մարմնոյն՝ ձեռք բերուած յաջողութեանց համար: Իսկ քե՛զ, անխսնջ ու յամառ վաստակաւոր կրթական գործին, կը մաղթեմ ի բորբոք սրտէ լաւազոյն յաջողութիւններ այն փշոտ ասպարէզին մէջ զոր ընդզրկած ես: Մի՛շտ դէպի վեր, մի՛շտ դէպ առաջ:

Այօր անուանդ տօնախմբութիւնն ալ կը կատարես լնդունէ՛, այս առթիւ, սրտաբուխ չնորհակալութիւններս և անկեղծ մաղթանքներս:

Քեզ միշտ բարեացակամ կրօն Միթթէլեան,

(Տիար կրօն Միքայէլեան Պուլկարահայոց մէջ հայ յատառականներէն մէկն է, որ մասնաւոր Հայ կրթական հաստատութեան մը հիմնադիրը եղած է Վասնայի մէջ):

Տիբրոյք, 1929 Մարտ

Կը մաղթեմ Զեր դժուարին գործին յաջողութիւն և
Մեսրոպեան ձեմարտանին յարատեւութիւն։ Վառեցէք գի-
տութեան ջահերը, գիտեմ շատ դժուար է ձեր գործը, ո-
րովհետեւ պէտք եղած քաջալերութիւնը չէք ստանում և
միս մինակ այդպիսի մեծ զործ մը տանիլը խիստ դըժ-
ուար է։ Միայն մի բան ինձ յոյս է տալիս, դուք այդ-
պիսի դժուարութիւններ շատ էք ունեցել և միշտ յաղ-
թանակով դուրս եկած էք, այժմ էլ կը յաղթանակէք Զեր
դէմ եղած դժուարութիւններին, առանց վարանելու, ա-
ռանց յուսահատելու։ Ի հարկ է մեր պարտականութիւնն է
Զեզ թեր ու թիկունք կանգնելու, բայց ի՞նչ անեմ, մենք
պարհարներու ոչինչ չենք անում այդ գիտութեան և լու-
սաւորութեան օճախի հանդէպ։

ՍԵՊՈՒՀ (Զօրավար)

9 Դեկտ. 1931 Գահիրէ

Ակեանքիս մէջ շատ անգամներ խարուած մարդ եմ,
չեմ կարող հպարտանալ՝ թէ նրդ զգայարանք ունիմ
մարդիկ ճանաչելու, սակայն չեմ կարող նաև ուրանալ,
թէ բնազդով ու հոտառութեամբ գիտեմ մէկ-մէկ մերմակը
սեւից և առաքը պաղից տարբերելու։ Զեզ հետ երկար ապ-
րած չեմ, բայց այն քիչ օրերն էլ բաւական եղած են,
որպէսզի Զեղնից բաժնուեմ լաւ զգացումներով։ Ու հա-
մակրած եմ Զեզ Զեր մէջ դրական մարդը տեսնելով։ Յե-
տապայ տարիները եկան ցոյց տալու, որ, բարեբախտա-
բար բնաւ սխալած չեմ։ Դան եղէք, հպարտացէք որ ըն-
տիր ցեղին հարազատ զաւակն էք, — յամա, տոկուն,
անապատի մէջ քրտինք թափող և ժայռերի վրայ ծաղկա-
նոց ստեղծող։ Ի՞նչ արժէք ունին հաջոցները, ո՞վ է
զուու առողջ ծոյլ ու մեղկ բերանների վայրահաջութիւն-
ներին։ Զեզ պիտի գնահատեն, սիրեն ու յարգեն գործեր
կատարելու և ոչ թէ գործեր խափանելու համար։ Բոլոր

հաջոցները ձեմարանի մէկ պատուհանը չարժեն, որտեղից
ամէն դասարկ խօսք գուրս պիտի գայ և քամիների սե-
փականութիւնը դառնայ: Ուրեմն եթէ իմ գիտցած Մեռ-
բազն էք, գործերնիդ կը շարունակէք ու կարաւանը կը
քչէք, երկու գոյ ականջներ ցուցադրելով հաջոցների
դէմ:

Հաւատացէք որ մի Մեռոպ էլ ես եմ, նրա չափ
բարոյական վաստակ չդիզած, սակայն նրա չափ արցունք
ու արիւն փախած: Ուստի թոյլ տուէք որ Զեղ նմանելով,
ես էլ կրկնեմ՝

Մեծագոյն խելազարներից մէկը
կըսորազրէ
ՎԱՀԱՆ

(Խմբագրապես «Յուսաբեր»ի)

Յ Օգոստոս Սուլբանապատ (Պարսկաստան)

Սիրելի Բարեկամ,

Շատ ուրախ ենք որ Զեր և մեր սիրած գործը՝ թէն
դանդաղ քայլերով՝ բայց յարատեւ կը յառաջանայ: Գի-
տեմ ունեցած գժուարութիւննիդ՝ որոնք կը յաւսամ թէ
համբերութեամբ և տոկունութեամբ պիտի կրնաք հար-
թել:

Ինձ հետ նախկին աշակերտուհիդ՝ Զեփիւոք նորանոր
յաջողութիւններով զօրաւոր կամք և յարատեւութեան
ոյժ կը մաղթէ Զեզ:

Զերդ
ԹԱԹՈՒԼ, Գ. ԳՈՒՅՈՒՄՃԵԱՆ
Կամաց մասքան առ մարդու մասաւանդ համար առ մարդու
ուստի ուստամ առ յամապատ պահուց առ առ յամապատ

4 Նոյ. 1929 Նիւ Նորք

Յարգոյ Տիար,

... Ենկերութեանս կողմէ կուպամ Զեզ քաջալերել Զեր ստանձնած ազնիւ գործին համար, յուսով ենք թէ Զեր ճամբռուն վրայ հանդիպած խոչընդոտները արգելք չպիտի հանդիսանան այդպիսի օգտակար գործի մը:

Սիրալիր յարգանքներ բոլոր անդամուհիներու կողմանէ

Մնամ

Զերդ Յարգանօք

ի Դիմաց «Արշակոյսի Հայուհեաց Ընկ.»
Ատենադպրուհի՝ Պէտրիս ԹԱԹՈՍԵԱՆ

Գահիրէ 4 Փետրուար 1932

«Հաճոյքով ստացայ Զեր ղրկած «Հայկարան» անուն
պարբերագիրքը:

Ներկայիւս կը փութամ յայտնել Զեզ իմ անկեղծ շը-
նորհաւորութիւնները, թէ՛ սոյն օգտաւէտ գիրքին և թէ
մանաւանդ Զեր նախաձեռնութեամբ Մեսրոպեան ձեմա-
րանի այնքան ազգօգուտ և գովելի հիմնարկութեան ձեռ-
նարկին համար:

Լիայոյս եմ թէ, չնորհիւ Զեր աջալուր հսկողու-
թեան և անխոնջ ջանքերուն, սոյն ձեմարանը պահելով
ընդմիշտ իր գոյութիւնը՝ փափաքուած արդիւնքը պիտի
տայ, հասցնելով հայ ազդին զարգացած զաւակներ:

Առ ի գնահատութիւն Զեր սոյն կրթասիրական գե-
ղեցիկ գործին, ներփակ Զեզ կը ղրկեմ մէկ եգ. սոկի
փոքրիկ նուէրս, մաղթելով Զեզ կար և յաջողութիւն:

Մնամ Յարգանօք

Տ. ԲԱՐԹՈՂԵԱՆ

(Քրոֆ. Տելեմաֆ)

1 Յունի 1932 Պերուք

Սիրելի Բարեկամ,

Անհուն ուրախութեամբ ողջունեցի Զեր 27 Յուլիս
1930 թուակիր պատուական գրութիւնը նաև Զեր յոյժ
հետաքրքրական և օգտակար նոր գիրքը «Հայկարան»,
զոր մեծ գուրզուրանքով կը պահեմ սեղանիս վրայ իրը
„referance“ի գիրք: Զեր այդ գործին համար, հմուտ գը-
րիչներէ պատրաստուած գրախօսականներէ վերջ, ինձի
պէս մէկը ի՞նչ կրնայ ըսել: Վախնամ աւելի նսեմացնեմ
այդ թանկագին աշխատութեան արժէքը, իմ թերի ար-
տայայտութիւններովու: Այսպիսի գիրքի մը պէտք ու-
նինք, սակայն Զեզմէ զատ մէկը չկար որ կարենար այդ
պէտքը լիովին գոհացնել: Երախտապարտ ենք Զեզի ու
պարտք մըն է մեզ համար զայն ատրածել:

Ճեմարանիդ Յայտագիր-Կանոնագրէն օրինակ մը
ստացած եմ: Ճեմարանի տեւական և կանոնաւոր յառաջ-
դիմութիւնը խիստ գովելի է: Իրապէս շնորհաւորելի էք
Զեր այդ ճեռնարկով, յաջողութիւն կը մաղթեմ:

Մնամ եղբայրորէն

Զերդ

Լեհոն ԶէնեԱն

Նիւ Հեկտ 1931

Յարգելի Բարեկամ,

Բոլոր հոգիովս կը գնահատեմ Զեր աղօգուտ ու
դժուարին գործը, Մեսրոպեան Ճեմարանի նման յոյժ
կենսական ու անհրաժեշտ հասաւասւթիւն մը հիմնելն ու
վարելը: Իմ բոլոր հոգիով Զեզի հետ եմ և կը մաղթեմ
Զեզ կարողութիւն և յաջողութիւն, յարատեւութեամբ
տանելու համար Զեր այդ գործը:

Յարգանօք

Մ. ՔէՊԱՊԵԱՆ

18 Փետրուար 1932, Միամի, Ֆլորիդա

Սիրելի զարուհի,

Մեղադրելի եմ ոչ միայն Զեր գողաբիկ «Հայկարան»ն ստանալու հնասատելու, այլ նաև այսքան երկար ատեն փոխարժէքը չզնկելուս համար։ Զարամտութեան պատճառու չէր, եթէ կրցած էք զիս ճանչնալ։ Այսու հանդերձ, իբրև հաճելի պատիժ ինծի և Զեր քրանաթոր ջանքերուն դոյլն վարձատրութիւն այդ գումարին երկնապատիկը, տասը առլար կը զրկեմ։ Վստան եմ որ Զեր կարիքը մեծ է, Զեր գործը վսեմ, Զեր ջանքերը գնահատելի և Դուք արժանի էք ամբողջ ազգին գնահատումին և երախտագիտութեան։

Զմոռնամ ըսելու որ մեծ հետաքրքրութեամբ կարդացի «Հայկաբանօին մէն մի էջը և մէկ օրինակ նուէր բրի հան ուր կրնայ գնահատութիւն:

Յաջողաւթիւն մաղթելով Զեր ամէն մի քայլերուն
Կը մնամ անկեղծօրէն Զերդ
ՅՈՎԱՀԵՓ ԼՈՒՍԻՆԵԱՆ (*)
(Աստմնաբոյճ)

(*) Մեսրոպեան ձեմաբանի մէջ Յասրիէ ի վեր «լուսինեան Մըցանակի» հեղինակը:

* * *

Ուրիշ յարմար առիթի կը վերսպահնենք ասոնց նման դեռ բազմաթիւ նամակներու, չորհաւորութեանց ու քաջալերութիւններու հրատարակութիւնը, առ այժմ բաւ համարելով այս քանի մը էջերը:

q_* , U_*

ԱՐՔԵՐՈՒ ՖՈՆՏ ՀԱՇԻՈՅ ՍԱՄՑՈՒԱԾ
ՆՈՐ ԳՈՒՄԱՐՆԵՐ

Ա. Տ. Մեսրոպեան, Նիւ Եղբք, 15 տուն	լելաց
(տպագրութեան ատեն մոոցուած)	2032
Բարսեղեանէ	2000
Գասպարեանէ	1000
	5032



